

ՀԱՆԴԷՍ ՄՏԱԾՄԱՆ ԵՒ ԱՐՈՒԵՍՏԻ

Ե. ՏԱՐԻ ԹԻՒ 3—4

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐ—ԴԵԿՏԵՄԲԵՐ 1933

ՏՊԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ

— 00 —

Բ.

Խորհ. Հայաստանի մէջ այժմ զարգացող մտաւոր կեանքի վերածնութեան եռուզեւր նոյնքան — ու մինչեւ իսկ աւելի — յորդ ու զօրեղ է, ինչպէս ըսի նախորդ յօդուածիս մէջ, քան նիւթական վերաշինութեան բազմաձեւ յարածուն բեղմնաւոր շարժումը: Ներկայ յօդուածաշարքով պիտի ջանամ ընդհանուր պատկեր մը տալ մտաւոր գործունէութեան այլազան երեւոյթներուն զոր տեսայ Երեւանի մէջ:

Բայց նախ պէտք է նշանակեմ հիմնական զծերը այն նոր կացութեան որ կը պատճառուորէ ու կը նպաստաւորէ մտաւոր գործունէութեան այդ վերելքը մեր երկրին մէջ:

1. Խաղաղութիւնն ու ապահովութիւնը որ երկրին մէջ ամբօրէն հաստատուած են:

Երէկ, Հայաստանն ուղմադաշտ էր, աբիւնհեղութիւն ու սով զայն կ'աւերէին, ու պահ մը նոյն իսկ ամբողջական բնաջնջման վտանգը կը սպառնար անոր: Այսօր ան աշ-

խատանքի դաշտ է դարձած: Իր խաղաղ յարաբերութիւնները դրացի երկիրներու հետ, քիտակցութիւնը այդ խաղաղութեան տեւականութեան՝ չնորհիւ Ոորհ. Միութեան պէս քաղաքական ու զինուորական մեծ զօրութեան մը, որուն մաս կազմող ինքնավար պետութիւն մըն է Հայաստանը, մեր ժողովուրդի կեղրծական զանգուածին որ հոն հաւաքուած է՝ կարելի կը դարձնեն հանդարտ մտքով եւ իր բոլոր ուժով նուիրուիլ մտաւոր, ինչպէս եւ նիւթական, վերաշինութեան գործերուն, աւտոնց համար անհրաժեշտ եղած ու երկար ժամանակի մէջ իրականացող ծրագիրներու գործադրութիւնը կատարել առանց ներկայի անստուգութեան ու վաղորդայնի վտանգներու մտահոգիչ ու խափանիչ խոչընդոտներուն, եւ այդ ծրագիրներուն գործադրութեան մէջ ունենալով նաև նիւթական ու բարոյական հզօր օգնութիւնը Ո. Միութեան կեղրծական կաւարութեան: Առանց այդ էական պայմանին, տասերեք տարիէ ի վեր ձեռք ձգուած յառաջդիմութիւնները անկարելի պիտի ըլլային:

2. Համախմբում հայ մտաւոր բազմաթիւ ու բազմատեսակ կարեւոր ուժերու՝ Ոորհրդային Հայաստանի մէջ: Ինչպէս դիտել տուած էի նախորդ յօդուածովս, պատերազմէն առաջ՝ հայ մտաւոր լաւագոյն ուժերը մեծ մասամբ արեւելեան թէ արեւմտեան Հայաստանէն հեռու էին դացած գործել օտար քաղաքներու մէջ (Պոլիս, Թիֆլիս, Պաքու, Մոսկուա, եւն.): Արեւմտահայութեան համար, կացութիւնը աւելի իսկ դէշ է այժմ քան պատերազմէն առաջ, քանի որ Թրքահայաստանի ու Կիլիկիոյ մէջ Հայ չկայ այլ եւս, ու ինչ որ կը վերապրի աղէտէն, եւրոպական երկիրներ, Սուրիա, Եգիպտոս, Ամերիկա կը գտնուի ցրուած, ու փոքր մաս մը՝ Պոլիս եւ Անատոլուի քանի մը քաղաքներու մէջ: Արեւելահայոց (ու Արեւմտահայոց Կովկաս ապաստանած հատուածին) համար, կացութիւնը հիմնովին բարեփոխուած է. անոնց մտաւոր լաւագոյն ուժերը ա-

մենամեծ մասամբ համախմբուած են Հայաստանի մէջ: Ատոնցմէ փոքր մաս մը կը մնան Հայաստանի դրացի ու դաշնակից Վրաստանին ու Ատրպէճանին մէջ, (ինչպէս Շիրվանզադէ, Մակինցեան, Արսէն Եսայեան, Ս. Փլումեան, Սամսոն Յարութիւնեան, Սուրխաթեան, Մատթէոս Դարբինեան, Վ. Ատրեան, Արշաւիր Մելիքեան, Մերուն Թորգոմեան, նկարիչներ Եղիշէ Թաղէոսեան եւ Գրիգոր Շարբարջեան, երաժիշտներ Նիկողայոս Տիգրանեան, Արմէն Տիգրանեան, բժիշկներ Բազարատ Նաւասարդեան, Շահպարտեան եւ այլք՝ Թիֆլիս, Յ. Արեւեան դերասանը, Անտոն Մայիլեան երաժիշտը եւ ուրիշներ՝ Պաքու), ու լաւ է որ մնան հոն, որովհետեւ Վրաստանի ու Ատրպէճանի մէջ 700,000էն աւելի Հայութիւն կայ (Հայաստանի Հանրապետութիւնը դեռ շատ փոքր է որպէս զի կարենայ իր այդ բոլոր զաւակներն իր ծոցին մէջ ամփոփել), ու այդ հայկական մեծ համայնքներուն մէջ տոհմային կեանքն ու մշակոյթը պահպանուի համար պէտք է որ անոնց մէջ գտնուին մտաւոր ղեկավար ուժեր: Ատոնցմէ շատերը տրդէն յաճախ կ'երթան Հայաստան ու մշտական հաղորդակցութեան, գործակցութեան մէջ են անոր հետ: Մակինցեան ատեն մը Երեւան էր պաշտօնով. Եղիշէ Թաղէոսեանն է որ տարիներ առաջ հոն հրաւիրուած է Պետական Թանգարանը կազմակերպելու համար. Շիրվանզադէ տարուան կէսէն աւելին Երեւան կ'անցընէ. Արեւեան պարբերաբար կուգայ Հայաստան՝ ներկայացմանց մասնակցելու: Կան քանի մը — շատ սակաւաթիւ — ծանօթ մտաւորականներ ալ որ Մոսկուա, Լէնինկրատ կամ Պաթում կը մնան — Աշոտ Յովհաննիսեան, Լուկաշին, Կարէն Միքայէլեան, Հայկ Աղոնց, Վահրամ Փափաղեան, Արմէն Արմէնեան, ինչպէս եւ Ոարախան, Միկոյեան որ Ոորհ. Միութեան կեղրծական կառավարութեան անդամ են: Բայց արեւելահայութեան մտաւոր ուժերուն ստուարագոյն մասը Հայաստան կը

դոնուի այսօր: Մեծարժէք բժշկապետներ, ինչպէս Քէչէք, որ Սարգսի Համալսարանին ուսուցիչներէն էր պատրագրէն առաջ, ինչպէս Արէշեան, Կանայեանց, Վահան Արծրունի, Կամսարական, եւ այլք, որ Թիֆլիսի կամ Պաքուի մէջ կը դործէին, ճարտարապետ Թամանեան որ, ուստական Ակադեմիային անդամ, Փեթրոկրատի մեծագոյն արուեստագէտներէն մին էր, ճարտարապետ Բունիաթեան որ իր տաղանդն ու հմտութիւնը Հայաս-

ջեան կը դործէին, հիմայ Հայաստան հաստատուած են: Ատոնցմէ ոմանք, որ օտար կեանքով ապրող, օտար մշակոյթի համար աշխատող Հայազգիներ էին, այսօր հայ կեանքով կ'ապրին ու իրենց երկրին ու իրենց ազգային մշակոյթին համար կ'աշխատին: Պատերազմէն առաջ Երեւանի կամ Լէնինականի մէջ հաստատուած հայ մեծ մտաւորական մը դժուար էր գտնել. միայն Էջմիածնի ու Վաղարշապատի մէջ ունէինք քանի մը յայտնի



Պետ. Թանգարան — Անիի Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ որման նկարներէն մին (Գրիգոր Լուսաւորիչ Տրդատ քազաւորի առջև)

տանէն հեռու կը կիրարկէր, կարող ճարտարագէտներ ինչպէս Տէր Աստուածատրեան, մեծ արուեստագէտներ ինչպէս Մարտիրոս Սարեան նկարիչը որ Մոսկուա կը մնար ու ուսնակարչութեան մէջ նոր դպրոց մը հիմնած էր, Անուշաւան Տէր Ղեւոնդեան, Ռոմանոս Մելիքեան երաժիշտները, Ղամբարեան քիմիագէտը, Աճառեան լեզուաբանը, Մանանդեան պատմագէտը եւ այնքան ուրիշներ, որ Թիֆլիս, Մոսկուա, Բաքու կամ նոր Նախի-

մտաւորականներ, — Մայր Աթոռի Միաբանութեան անդամներ եւ Գէորգեան ձեմարանի ուսուցիչներ: Այսօր՝ Դերենիկ Դեմիրճեան, Հրաչեայ Աճառեան, Մանուկ Արեղեան, Եղիշէ Չարենց, Յակոբ Մանանդեան, Թ. Թօրամանեան, Ստեփան Կանայեանց, Ա. Աւթանդիլեան, Մ. Ղափանցեան, Երուանդ Շահազիզ, Յուլիկ Խանդատեան, Յ. Զօրեան, Աշխարհբէգ Քալանթար, Ստեփան Լիւիցեան, Արսէն Տէրտէրեան, Միքայէլ Մանուկեան, Ստեփան Զօր-

եան, Վահան Միրաքեան, Գարեգին Լեւոնեան, Սիմոն Յակոբեան եւ զեռ շատեր, նկարիչներ Աղաջանեան, Կոջոյեան, Գիւրջեան, Քայֆէճեան, Տարազրոս, եւն. երաժիշտներ Տէր Լեւոնդեան, Ռոմանոս Մելիքեան, զործիչներ՝ Սահակ Տէր Գարբրիէլեան, Գր. Վարդանեան, Արամայիս Երզնկեան, Արմէն Անանեան, Երեւան հաստատուած են, այլք Լէնինական, կամ Վաղարշապատ (ինչպէս Սենեքերիմ Տէր Յակոբեան, Էջմիածնի հմուտ մատենագարանապետը), կամ Հայաստանի այլ շրջաններու մէջ: Ասոնց վրայ աւելցած են նոր դէմքեր, գրողներ՝ Ա. Բակունց, Արազի, Դրաստամատ Սիմոնեան, Մկրտիչ Արմէն, Սիրաս, արձանագործներ Ուրարզու Քոչարեան, Վ. Թարեան, Ս. Ստեփանեան, երաժիշտներ Կարօ Զաքարեան, Հարօ Ստեփանեան, Ովսաննա Տէր Գրիգորեան, նկարիչ Արութճեան, եւն.: Ասոնց միացած է, պատերազմի ատեն Կովկաս ապաստանած թրքահայ զանդուածներուն հետ եկած, կամ տասը տարիէ ի վեր ներգաղթի կարուաններուն հետ կամ առանձին Հայաստան գացած ու վերջնապէս հոն հաստատուած, արեւմտահայ մտաւորականներու ամբողջ բոյլ մը հին ու նոր, Փանոս Թէրլէմէզեան նկարիչը, խումբ մը գրողներ, Յ. Յակոբեան, Վ. Թոթովենց, Վաղարշակ Նորենց, Ալազան, Ս. Տարօնցի, Խօճիկ, Լեո-Կամսար, Խորէն Սարգրսեան, եւն., Արուս Ոսկանեան, Հրաչ Ներսէսեան, Ջանան դերասաններ, Արա Սարգսեան արձանագործ, Աղանի Մեսրոպեան դաշնակահարուհի, Ռուբէն Թէրլէմէզեան երաժշտագէտ, Ապտալեան, Չրրաշեան մասնագէտներ, Աղասի Խանջեան, որ այժմ ընդհ. քարտուղարն է Հայաստանի կոմիւնիստ կուսակցութեան, Եղուարդ Չօփուրեան, Պետհրատի վարիչը. այս բոլորը այսօր կ'ապրին ու կ'աշխատին Հայաստանի մայրաքաղաքին մէջ: Սպենդիարեան մեծատաղանդ երաժիշտը որ Մոսկուայի մէջ հոշակաւոր էր պատերազմէն առաջ իր գեղեցիկ ու ինքնատիպ գործերով որ

մաս կը կազմէին ոուս երաժշտութեան, վեց - Լօթ տարի առաջ եկաւ Հայաստան հաստատուեցաւ, ուսումնասիրեց կովկասեան ու մասնաւորապէս հայ ժողովրդական երաժշտութիւնը եւ անկից ներշնչուելով գրեց բազմաձայնական զմայլելի կտորներ ու Ալմաստ օփերան, ու զժրաղիարար վաղաժամ մահով վախճանեցաւ երբ այդ նոր ու հարագատ ճամբուն մէջ դեռ շատ գործեր ունէր իր ազգին տալու: Թամանեան, Բունիաթեան, Մարտիրոս Սարեան եւ վերեւ յիշատակուած ուսուցչապետները, ճարտարագէտները, բժշկապետները, որ մեծ մասամբ հայերէն քիչ գիտէին, կամ բնաւ չէին գիտեր, սորված են իրենց մայրենի լեզուն ու լրակատար Հայու կեանքով կ'ապրին այսօր, Հայաստանը նորանոր գեղեցիկ շէնքերով ճոխացնելու, հայրենի հիւանդանոցները ղեկավարելու, հայ նոր սերունդը համալսարաններու մէջ մտաւորապէս պատրաստելու, հայ արուեստն ու գիտութիւնը զարգացնելու կ'աշխատին: Ասոնցմէ մեծագոյնները, եթէ մնային Մոսկուա, աւելի լայն թուղակ պիտի ստանային, աւելի մեծ ու փայլուն կեանք մը պիտի անցընէին, բայց անոնք նախընտրած են զալ Երեւան ու իրենց ժողովուրդին, իրենց վերածնած հայրենիքին համար անոր ծոցին մէջ աշխատիլ: Թամանեան երբ հրաւիրուած է զալ Հայաստան եւ բնդունած է Հայաստանի կառավարութեան հրաւերը, Լէնինի գրած է իր բարեկամ Միամբիկեանին՝ «Մեզի ձգեցէք Թամանեանը եւ ես ձեզի քսան ոուս ճարտարապետ զրկեմ անոր տեղ »: Բայց ոչ Միամբիկեան ոչ Թամանեան իրենց որոշումը չեն փոխած, եւ այսօր Թամանեան Հայաստանի վերաշինութեան գործին մէջ հոյակապ դեր մը կը կատարէ:


Հայ մտաւոր ուժերու Հայաստանի Հանրապետութեան մէջ համախմբումը հետեւանք է մեր հայրենիքի այդ շրջանին մէջ ինքնավար պետական կեանքի վերերեւման, եւ կը սկսի 1918էն իսկ, այն օրէն ուր գէպերու բերմամբ

ինքնավար Հայաստան մը ստեղծուեցաւ: Բայց Ոորհրդային Միութեան անդամակցելով Հայաստանի քաղաքական միաւորի գոյութեան սեւականութիւնն ազահովուելէն ի վեր, այդ համախմբման երեւոյթը աւելի եւս խրախուսուած, շեշտուած, բազմապատկուած է:

Հին ու նոր, արեւելահայ եւ արեւմտահայ սեփերու Հայաստանի Հանրապետութեան ծոցին մէջ այդ համախմբումը կ'իրականացնէ արդէն, ոչ թէ միացեալ եւ անկախ Հայաստա-

հետ զաղափարներ վտխանակել, Հայաստանի ներկային ու ապագային վրայ խօսել անոնց հետ:

3. Բոլոր մտաւորական գործիչներուն կեանքը ապահովուած է: Կառավարութիւնը կենսաթոշակ յատկացուցած է անոնց, ըլլան ուսուցիչ, գրող, գիտուն, նկարիչ, երաժիշտ, արձանագործ կամ ճարտարապետ, գերատան կամ ճարտարագէտ: Գրողները, բանասէրները, գիտունները, էրբ գործ մը կը յորինեն,



Պետ. Թաւազարան. Սեւանայ վանիէն փայտեայ խոյակ մը

Նը, որ դժբաղդարար անիրականանալի երազ մըն է ներկայ պայմաններուն մէջ, այլ միացեալ եւ հայ ազգը՝ ինքնավար Հայ Պետութեան ծոցին մէջ, ինչ որ արդէն իսկ մեծարժէք ու ամենաբեղմնաւոր նորութիւն է, թանկագին ու սրտապնդիչ իբր ներկայի իրականութիւն եւ մեծապէս յուսատու իբր լաւագոյն ապագայի մը երաշխիք ու նախապատրաստութիւն:

Ինձի համար հրճուանք մըն էր՝ այն մէկ ամսուան միջոցին զոր անցուցի Երեւան, ամէն օր ամէն տեղ հայ տաղանդի այլազան երեսները ներկայացնող մտաւորականի մը կամ մտաւորականներու խումբի մը հանդիպել, անոնց գործերը տեսնել, ծրագրերներն իմանալ, անոնց

ապահովութիւնն ունին որ Պետական Հրատարակչութիւնը — կամ՝ որոշ մարդի մը մէջ անոր օժանդակող Մելքոնեան Ծօնտի Յանձնաժողովը — պիտի յանձն առնեն անոր տպագրութիւնը. ու Երեւանի Պետական մեծատարած Տպարանը, որ նոր ըէֆիմի կարեւոր հիմնարկութիւններէն մին է, հետո է հասնիլ կարենալէ հրատարակելի պատրաստ աշխատութեանց որ ղէզերով կը սպասեն իրենց կարգին, եւ պէտքը կը զգացուի դեռ աւելի ընդարձակելու այդ մեծ շէնքն ու իր ներքին կազմածքը. թերեւս թոյլ տրուի նաեւ որ մասնաւոր տպարաններ ալ հաստատուին՝ թեթեւցնելու համար Պետական Տպարանին հետզհետէ ծանրա-

ցող բեռը: Կենսաթոշակէն զատ, կառավարութիւնը մասնաւոր վճարում ալ կ'ընէ արուեստարդաներուն, ճարտարապետներուն, ճարտարադէտներու՝ ամէն մէկ ապսպրուած գործի կամ գնուած աշխատութեան համար: Կրօնները, բանասէրները իրենց նոր տպուած երկխոսութեանց ամէն մէկ ֆորմային համար որոշ վճարում կը ստանան Պետհրատէն կամ Անկրօնեան ֆօնտի Եանձնաժողովէն: Աս ալ նշուած թիւն է, Հայաստանի ինչպէս ամբողջ Խորհ. Միութեան մէջ, եւ նորութիւն մը զոր խորհ. րէժիմին ամենէն կատաղի թշնամին խակ չի կրնար չգնահատել:

3. Հայ տարրի եւ հայ լեզուի տիրապետութեամբ Հայաստանի մէջ:

Երկրին ազգաբնակչութեան ստուար մեծամասնութիւնը (հարիւրին իննսունը) Հայ է, եւ հայերէնը պաշտօնական, տիրական լեզուն է հոն: Հայ մտաւորական գործիչը հոն իր հայրենի հողին վրայ իր ցեղային միջավայրին մէջ կը դաշայ ինքզինքը, միմիայն իր պատկանական լեզուն կը լսէ հոն ամէն տեղ, համալսարանին ու բանակին, թատրոնին ու վարչական շրջանակներուն մէջ, այդ լեզուով է որ կը մտածէ, կ'արտայայտուի ու կը գործէ: Ինչքան ալ իր մտայնութիւնը միջազգայնական ըլլայ, կամ ինչքան ալ րէժիմին տիրող ոգին միջազգայնական մտայնութեան մը մօտենալու հարկադրէ զինք, իր արտայայտելիք կեանքը, բարքերը, տիպարները, բնակարանները մեծ մասամբ տեղական ու ցեղային են, ու իր արտայայտութեան գործիքը՝ զուտ հայկական:

Հայ տարրին Հայաստանի մէջ մեծամասնութիւն կազմելը արդիւնք է ոչ միայն պատերազմի ատեն եւ պատերազմէն յետոյ պատահած շարք մը դէպքերու (որ ոչ - հայ տարրերու թիւին նուազումը եւ հայ ազգաբնակչութեան թիւին յաւելումը յառաջ բերին), այլ եւ այն դիւրութեանց զոր ներկայ կառավարութիւնը տուաւ՝ նոր բնակարաններու շինութեան հոգ տանելով ու ամէն տեսակի գործեր

ստեղծելով՝ թէ՛ խորհ. դրացի երկիրները բընակող Հայերու եւ թէ՛ արատասահմանէ գաղթողներու, որ զան Հայաստան հաստատուին: Իսկ հայ լեզուին ու մշակոյթին տիրապետութեամբ արդիւնք է, ոչ միայն հայ պետական կեանքի վերահաստատման, այլ եւ նոր լէժիմի մէկ հիմնական սկզբունքին, որով Խորհ. Միութեան մաս կազմող իւրաքանչիւր Հանրապետութեան մէջ այդ երկրի ժողովուրդին լեզուն ու մշակոյթին է որ պէտք է տիրեն ու զարգանան: Մարքսեան ղեկավարները այդ սկզբունքին յարած են ոչ թէ « ազգասիրական » սոստիւններէ առաջնորդուած, այլ որովհետեւ այդպէսով կը մտածեն ուժերու խնայողութիւն ընել, չստիպելով իւրաքանչիւր երկրի աշխատաւոր ժողովուրդը որ օտար լեզու մը իր բոլոր անձնական ու հանրային պէտքերուն բաւելու չափ սորվելու համար ուժ վատնէ. անոնք կը մտածեն թէ ընկերվարական գաղափարներու տարածումն ու արմատացումը աւելի արագ ու բնական կերպով կը կատարուին, երբ այդ գաղափարները իւրաքանչիւր երկրի մէջ այդ երկրի լեզուով հաղորդուին անոր ժողովուրդին: Այս կուսակցական վարդապետական նկատումներուն կը միանան նաեւ անշուշտ մարքսեան ղեկավարներու մտքին մէջ գնահատումն ու յարգանքը իւրաքանչիւր ցեղի ուրոյն մշակոյթին մէջ պարփակուած գեղեցկագիտական ու բարոյական արժէքներուն, զոր ցարական բռնակալ րէժիմը կը ձգտէր ոռուսական քուրային մէջ հալելնել, մինչ «բանւորներու եւ գիւղացիներու իշխանութիւնը » կ'ուզէ որ անոնք պահպանուին ու զարգանան: Եթէ այս բոլորին մէջ « ազգասիրութիւն » բանաձեւը տեղ չունի, արդիւնքը այն է ինչ որ ազգասէր Հայ մը պիտի ցանկար: Եւ ատիկա հիմնական ուժ մըն է հայ մշակոյթին ամրացման եւ ուճացման համար: Միեւնոյն սկզբունքները իւրաքանչիւր խորհրդային երկրի օտարացեղ փոքրամասնութեանց հանդէպ ալ կիրարկելով, այդ փոքրամասնութիւններուն ամէն դիւրութիւն կը տրուի իրենց տոհմային դըպ-

րոցներն ունենալու, իրենց լեզուով գրակա- նութիւն արտադրելու: Քիւրտերը առաջին ան- գամ Հայաստանի մէջ է որ՝ խրախուսանքով ու օգնութեամբ Հայաստանի կառավարութեան եւ մտաւոր ղեկավարներուն՝ կը սկսին իրենց լեզուով ու լատին այբուբենով գրուող մատե- նագրութիւն մը ստեղծել, արտադրել գրական գործեր, իրենց լեզուին ու պատմութեան վը- րայ գիտական ուսումնասիրութիւններ կատա- րել: Բայց եւ հայ լեզուն ու մշակոյթը այնքան զօրեղ ու տիրող են հոն՝ իրենց զանգուածով ու փայլով, որ օտարացեղ փոքրամասնութիւննե- րը, թուրք, յոյն, քուրդ, վրացի, ինքնաբերա- րար սորվելով երկրին պաշտօնական լեզուն, այժմ Հայու պէս հայերէն կը խօսին, կը գրեն ու կը կարդան: Այդ բարենպաստ կացութիւնը անշուշտ հայ մտաւորականին վրայ՝ զինքը իր ցեղային միջավայրին աւելի եւս կապող, իր ժողովուրդի կեանքին ու մտքին բնական ու ինքնայատուկ դոյնն ու կնիքը աւելի խորապէս իր վրայ դրոշմող ազդեցութիւն մը կը գործէ, որմէ հայ մշակոյթը հետզհետէ աւելի լայն չափով պիտի օգտուի իր ցեղային ինքնատու- թիւնը շեշտելու համար:

4. Ընթերցող — ինչպէս եւ թատերասէր, գեղարուեստասէր — հասարակութեան աննա- խընթաց ստուարացումը:

« Անգրագիտութեան դէմ պայքարը » ան- մէջ բանաձեւ մը չէ, Հայաստանի՝ ինչպէս ամբողջ Խորհ. Միութեան մէջ. իրողութիւն մըն է, եւ ամենէն դրական արդիւնքներէն մին է խորհրդային բէթիմին: Բաղմաթիւ են նոր բացուած դպրոցները. գիւղերու մէջ ինչպէս եւ իւրաքանչիւր քաղաքի ամէն մէկ թաղին մէջ հաստատուած վարժարաններէն զատ, ուր բոլոր ծնողքները պարտաւոր են իրենց զաւակ- ները դրկել, գործարաններուն ու զինուորա- կան կայաններուն մէջ կան դասընթացքներ ա- նուս մնացած գիւղացիներուն համար: Ոչ մի- այն իւրաքանչիւր գիւղի մէջ հաստատուած է այժմ « խրճիթ - ընթերցարան » մը, այլ եւ իւ-


րաքանչիւր գործարան ու իւրաքանչիւր զին- ուորական կայան ունի իր մատենադարան - ըն- թերցարան: Գործարաններէն մէկ քանին այցելած ատենս, ինծի ցոյց տուին նաեւ այդ ընթերցարանները: Այդ գործարաններէն մէ- կուն մէջ՝ հանդստեան պահին հանդիպեցայ, ու տեսայ բաւական ընդարձակ ընթերցարա- նը՝ բանւորներով լիւի - լեցուն, որոնք զլուխ- նին կախած գրքի մը, հանդէսի մը կամ լրա- գրի մը վրայ, ամփոփուած ու լուկ, ընթերց- ման հաճոյքին մէջ իրենց ձեռական ծանր աշ- խատանքէն յոգնութիւն կ'առնէին: Գործա- րաններէն իւրաքանչիւրը ունի նոյն իսկ իր « պատի լրագիրը », պատին փակցուած մեծ թղթի թերթ մը՝ ուր ամէն մէկ բանուոր իրա- ւունք ունի իր քննադատութիւնները կամ թե- լադրութիւնները բանաձեւել փոքրիկ յօդ- ուածներով, եւ կամ՝ բանաստեղծութեամբ մը, երգիծական գրուածքով մը կամ ծագրանկարով մը իր աշխատակցութիւնը բերել անոր:

Ուսման տարածումին նուիրուած այդ մեծ ու յարաճուն ճիգը զոր ի գործ կը դնեն խորհ. բէթիմին ղեկավարները, իր կուսակցական ներքին մասնաւոր նպատակն ալ ունի՝ բաց ի տգիտութեան դէմ պայքարի ընդհանուր նպա- տակէն: Անոնք տգիտութիւնը նեցուկ մը, գոր- ծակից մը կը նկատեն — եւ իրաւամբ — հին բէթիմի բռնակալ, դրամապաշտ, կղերամոլ ու գիրին: Ուսում ստանալով, իւրաքանչիւր գիւ- ղացի, իւրաքանչիւր բանուոր կարող պիտի ըլ- լայ կարգալ նոր բէթիմի ողջով տոգորուած գրուածքներ, եւ՝ սակաւաթիւ ուսեալ ու տի- բող դասակարգի մը կիթան կովը մնալու տեղ՝ նոր բէթիմին գիտակից, անկեղծ, համոզուած կողմնակից մը պիտի դառնայ:

Այս մտածումն ալ է որ մղած է խոր- հրդային ղեկավարները՝ Միութեան զանազան ազգերու տոհմային մշակոյթը պահպանելու եւ նոյն իսկ այդ մշակոյթներուն զարգացումը խրախուսելու: Պետութեան բոլոր ցեղերուն ուսուցման ծրագիրը՝ ցարական, « իմփերիա-


կին, որ է ըմբռնումը նոր աշխարհայեացքին, յարումը նոր խոհալին, գիտակից զործակցու- յինը մարդկային նոր ընկերութեան մը կեր- ումին:

Ճիշդ միեւնոյն մտայնութեամբ է որ Միս- րուս - Մաշթոց վարդապետը հայ գիրը հնա- լեց, հայ գրաւոր մատենագրութիւնը հիմնեց (կորիւնի վարժին մէջ ասիկա որոշ ցոյց տըր- ւած է): անոր գլխաւոր նպատակներէն մին էր իր ժամանակի նոր խոհալը, քրիստոնէութիւ- նը տարածել, ժողովրդականացնել, արմատա- ցնել Հայաստանի մէջ: Ասորերէն ու յունարէն Աստուածաշունչով կարելի չէր ատոր հասնիլ. այդ լեզուները անձանօթ ու խորթ էին ժողո- վրդական զանգուածներուն, եւ անոնք յարած իր մնային իրենց հին աւանդութեանց զոր կը




Պետ. Թանգարան. Հայկական ամանեղէններ

լիթական » յղացում մըն էր: Միեւնոյն բըռ- նաւորական սիստեմն ընդգրկելով, ուստ ազ- գայնամոլութեան՝ հետեւարար եւ ցարակա- նութեան (կամ ուէ ազգայնամոլ տիրամոլ ուստ բէթիմի մը) վերադարձը գիւրացուցած պիտի ըլլային: Թոյլ տալ որ Միութեան անդամ եզող իւրաքանչիւր երկրի ժողովուրդը իր բը- նիկ լեզուով արտայայտուի, իր ուրոյն մշա- կոյթը զարգացնէ, նախ՝ նոր բէթիմին պիտի կապէ այդ բոլոր այլազան ցեղերը, որոնց բնականաբար ընտանի ու սիրելի են իրենց լե- ղուն, արուեստը, մշակոյթը. յետոյ, աշխա- տաւոր դասակարգին — ինչպէս ըսի արդէն վերեւ — ժամանակի եւ ուժերու խնայողու- թիւն մը պիտի ըլլայ. ինչո՞ւ ստիպել ոչ - Ռուսեր, որ օտար լեզու մը, Ռուսերէնը, հիմ- նովին սորվելու համար երկար ջանք թափեն, երբ իրենց խի լեզուով կրնան աւելի գիւրաւ ու աւելի շուտ հասնիլ նոյն կական նպատա-




Պետ. Թանգարան
Սայեաք - Նովայի պահարանը

յաւերժացնէին հայերէն երգեր, պատմութեան, հէքեաթներ, դիւցազնական կամ դիցարանական քերթուածներ: Հայ գրի գիւտը, եւ անոր հետեւանքով՝ նոր կրօնքին սուրբ գիրքերուն եւ անոնց մեկնաբանութեան հայտնութիւնը եւ հայ լեզուով դպրոցներու հաստատումը, խկապէս քրիստոնէացուց հայ ժողովուրդը, զայն վերջնապէս անջատեց հեթանոսական անցեալէն (թէպէտ եւ անշուշտ անկից մնացին իր մէջ տարրեր, կենսունակ, դրական, ան-



Պետ. Թանգարան. Գրական Բաժին
Խաչ. Արովեանի, Պ. Պոօշեանի եւ Ղ. Ազայեանի անկիւնները:



Պետ. Թանգարան. Գրական Բաժին.—
Գ. Սունդուկեանցի պահարանը

ջնջելի տարրեր որոնք՝ միանալով քրիստոնէական նորամուտ (ու գերակշիռ դարձած) տարրերուն՝ վերջ ի վերջոյ կազմեցին մեր ազգային մշակոյթը իր ամենէն ծաղկեալ ու լիակատար ձեւով:

Ե. դարուն այդ մեծ շարժումէն մեր ժողովուրդը օգտուեցաւ, ոչ միայն քրիստոնէանալով, այսինքն յարելով աւելի նոր ու բարձր քաղաքակրթութեան մը, ինչ որ Մեսրոպի եւ Սահակի գլխաւոր նպատակներէն մին էր — ու խեղճ ամենէն հիմնականը, — այլ եւ մտաւոր կեանքի իր մէջ զարգացմամբ ու տարածմամբ՝ նրբանալով, զօրանալով, բարձրանալով, իր ազգային ինքնութեան աւելի զօրեղ գիտակցութիւն մը ստանալով, և կերտելով քաղաքակրթութիւն մը որ աւելի ազգային գոյն ունէր քան ինչ որ մինչեւ այն ատեն մեր երկրին պանազան ցեղերը — որ դեռ չէին ձուլուած միակ ազգի մը կաղապարին մէջ — կրցած էին արտադրել:

Այդպէս եւ այսօր, Խորհ. Հայաստանի մէջ կրթական գործին տրուած լուրջ մղումը, դրականութեան, գիտութեան, արուեստներու ընծայուած աջակցութիւնը՝ համայնալար վարդապետութեան տարածումը միայն չէ որ

ունին իբր արդիվնք, այլ աւելի ընդարձակ, խոր ու բարերար հետեւանք մը. այն է ժողովրդական բոլոր խաւերուն մէջ թափանցումը ուսման սիրոյն, մտաւոր կեանքի ճաշակին, գրական, գիտական, գեղարուեստական արտադրութեանց համար յարգանքի:*

Պատերազմէն առաջ Հայոց մէջ ամենէն աւելի տարածուած հայ թերթը (օրինակ՝ Պոլսոյ Բիւզանդիոնը) 6 - 7000 բաժանորդէն աւելի չէ կրցած ունենալ, իսկ ամենէն ժողովրդական դարձած գիրքը չեմ կարծեր որ 1500 - 2000 օրինակէն աւելի ծախուած ըլլայ: Իսկ այժմ « Հայաստանում ... հրատարակում են, կը գրէ Վ. Օհանեան՝ Հոկտեմբեր - Նոյեմբեր յորեկեանական հատորի « Մեր մամուլը » բաժնին մէջ, 9 կեդրոնական, 17 շրջանային, 5 գործարանային, բազմաթիւ խորհրդատեական, կոլտնտեսական եւ դպրոցական տպագիր թերթեք, միաժամանակ պարբերական մամուլն ընդգրկում է 17 կեդրոնական ժուռնալներ, թերթերի ընդհանուր տարեկան քիւրածը, 1921 թուի 10,000ի դիմաց, 1932 թուին բարձրանում է 129,000ի: Ըստ պարբերականութեան, չորս օրաթերթեր ունինք, 53,000 թիրաժով, երկու երկօրեայ թերթ, 18,000 թիրաժով, ջսաներեք հնգօրեայ թերթ, 52,000 թիրաժով եւ երկու տասնօրեայ թերթ՝ 5,000 թիրաժով:»

Գալով նոր հրատարակուած գրքերու, ատենց բովանդակութեան հետզհետէ ճոխացող ու այլազանութեան դիմող արժէքին վրայ այս յօդուածաչափքիս յաջորդ մասերուն մէջ պիտի խօսիմ. հոս կ'ուզեմ միայն քանի մը օրինակ յիշատակել՝ անոնց տարածման չափը ցոյց տալու համար: « Լէնինեան Սերիա » ընդհանուր տիտղոսով մատենաչափքի գրքերը, 1922էն 1932ին, տպուած են՝ ամէնը միասին՝ 100,000 օրինակ. «Լէնինի երկեր»ու հայերէն թարգմանութեան 13րդ հատորը 1932ին տպուած է 8,000 օրինակ. Մթալինի « Լէնինի գմի հարցերը », 1931ին, տպուած է 10,000 օրինակ. Մարքսի եւ Էնկէլսի գործերէն ոմանց

թարգմանութիւնները պարունակող հատորները՝ 1932ին՝ տպուած են 10,000ական օրինակ: Շիրվանզադէի կեանքի Բովից սքանչելի գործին առաջին հատորէն, որ Հայաստան երթալէս հազիւ տարի մը առաջ լոյս տեսած էր, մէկ օրինակ չկրցայ գտնել հոն եղած միջոցիս, թէեւ տպուած էր քանի մը հազար օրինակ. Երկրորդ հատորը երեւցաւ Երեւանէն մեկնելէս քիչ յետոյ, ու նամակէ մը կ'իմանամ որ արդէն քանի մը ամիս առաջ անոր բոլոր օրինակները սպառեր են: Նոյն իսկ բանաստեղծութեանց հաւաքածու մը, ինչպէս « Արեւմտահայ Բանաստեղծներ » հատորը, որ երեք տարի առաջ լոյս տեսած եւ 6000 օրինակ տպուած էր, Այազանէն ու Նորենցէն Երեւան գտնուած միջոցիս իմացայ թէ ամբողջովին սպառած էր արդէն եւ թէ մտադիր էին նոր տպագրութիւն մ'ընել:

Երեւանի երեք թատրոնները, « Պետական »ը, « Բանտրական »ը եւ « Պատանեկան »ը, ինչպէս եւ սինեման (« Հայ կինօն »), լի են միշտ խուռն բազմութեամբ: Եօթն անգամ գացի Պետական թատրոնը, ամէն անգամուն՝ ասեղ ձգելու տեղ չկար: Եւ ի՞նչ ուշադիր, ի՞նչ խանդավառ հասարակութիւն: Պետական Թանգարանը լեցուն է միշտ այցելուներով, մանաւանդ « Հանգստեան օրերուն » (խորհրդային վեցօրեայ շաբաթին վեցերորդ օրը « Հանգստեան օր » կը կոչուի եւ նոր րէժիմի կիրակին է):

Պէտք կա՞յ բացատրելու թէ մտաւորական գործիչներուն համար, եւ երկրին մտաւոր կեանքին մէջ վաղը դեր մը կատարելու պատրաստուող երիտասարդութեան համար, ի՞նչ սրտապնդիչ քաջալերութիւն մը, ի՞նչ թանկագին մղիչ ուժ մը կը կազմէ այդպիսի ըմբռնող, գնահատող, սիրող ստուար հասարակութեան մը գոյութիւնը:

5. Վերջին նորութիւն մը եւս, ու էական նորութիւն մը, տիրապետումն է խանդավառիչ բարոյական ուժի մը, որ կը վարէ հոն ամէն ինչ, որ կը զգացուի ամէն բանի մէջ եւ որ, ինչ վերապահումներ ալ ունենանք երկրին մէջ

այժմ իշխող վարդապետութեան ինչ ինչ կէտերուն մասին, հոն յայտնուող վերաշինութեան, վերանորոգման մեծ շարժումին գլխաւոր ներշնչողն է, անոր զօրութեան ու թափին կեդրոնական աղբիւրը:

Երէկ, մեր երկրին մէջ, ինչպէս հայ ժողովուրդի բոլոր հատուածներուն մէջ, մտաւոր շարժման մղիչ գլխաւոր գաղափարը՝ մեր գերի ազգին ազատագրման իտէալն էր, եւ ասոր յարակից ու լրացուցիչ՝ մեր ազգային պատմութիւնն ու քաղաքակրթութիւնը լիովին ճանչնալու եւ օտարներուն ճանչցնելու, եւրոպական բարձրագոյն քաղաքակրթութեանց օգնութեամբ մեր ազգային մշակոյթը ճոխացնելու, մեր կրթական գործը զօրացնելու, հայ տարրին յառաջդիմութիւնը իրականացնելու, եւ ատոնցմով՝ մեր ազգին քաղաքական յարութիւնը դիւրացնելու խորունկ ու իշխող տենչն էր: Ատոր քով, ուրիշ ամէն բան երկրորդական կը թուէր. ընկերական հարց, միջազգային խնդիրներ քիչ տեղ ունէին մեր ժողովուրդի (Արեւմտահայոց՝ գրեթէ ամբողջապէս, Արեւելահայոց մեծագոյն մասին) յուպական աշխարհին մղիչներուն մէջ. ընկերութեան միջազգային շարժման յարումը բերել մեր ազգային ազատագրման գործին կցելը՝ սուս աւ գերման ընկերութեաններու ազդեցութեամբ տոգորուած ափ մը կովկասահայ մտաւորականներու գործն էր եղած ու զանգուածին մէջ չէր տարածուած, ու բնական էր որ այդպէս ըլլար, քանի որ մեր ժողովուրդը կը զգար որ անհրաժեշտ բարիքէ մը, էական իրաւունքի մը իրականացումէն զրկուած էր, այն է իր քաղաքական ազատութենէն, իրեն պատկանող, իր ազգային տունը կազմող հողամասէ մը, ինքնայատուկ հայրենիքէ մը, եւ թէ ուրիշ բոլոր հարցերէն առաջ պարտք կար այդ հարցը լուծելու: ԺԹ. դարու մեր ամբողջ կրթական ու գրական, նոյն իսկ գիտական ու գեղարուեստական վերածնութեան շարժման մէջ այդ իտէալն է որ կ'իշխէ, անհատական ու

բոլոր բացառութիւններով ու քանի մը փոքր խմբական զարտուղութիւններով: Այսօր, արտասահմանի Հայութեան մէկ մասին մէջ, այդ իտէալն է որ նոյնութեամբ կը տիրապետէ, այն մասին մէջ որ Պորհ. Հայաստանի գոյութիւնը հայ ցեղի ազատագրութեան հարցին որոշ չափով լուծումը չի նկատեր ու կը շարունակէ չորս հովերէն սպասել միացեալ եւ անկախ Հայաստանի մը հրաշալի ստեղծումը: Արտասահմանի Հայութեան մէկ ուրիշ հատուածին համար, երէկուան իտէալն է որ դարձեալ լայն տեղ մը կը գրաւէ իր մտաւոր աշխարհին մէջ, սակայն այն տարբերութեամբ որ այդ հատուածը (որուն մէջ եմ ես ինքս ալ) Պորհ. Հայաստանի գոյութիւնն ու զարգացումը մեր ազգային ազատագրման էական տենչին մասնական, բայց կարեւոր ու բեղմնաւոր, իրականացում մը կը նկատէ եւ անոր յառաջդիմական բնաշրջութենէն միայն կը յուսայ մեր ազգային ամբողջական իտէալին իրականացման ապագայ աստիճանական լրացումը, ու նաեւ ընկերական, իմաստասիրական, գեղեցկագիտական հարցերու մասին իր ուրոյն ըմբռնումները պահպանելով հանդերձ՝ կը շահագրգռուի այն միջազգային համամարդկային մեծ հարցերով որոնց որոշ ուղղութեան մը եւ ծրագրի մը համեմատ լուծման յանդուգն փորձ մը կը կատարուի մեր երկրին մէջ ալ՝ ինչպէս Պորհ. Միութեան բոլոր երկիրներուն մէջ: Իսկ մեր երկրին մէջ ապրող հայ ժողովուրդին ու մանաւանդ անոր ղեկավարներուն համար, ընկերական հարցն է որ մղիչ իտէալը կը կազմէ՝ իրեն հիմքը եղող մարքս - լենինեան իմաստասիրական, քաղաքական, գեղեցկագիտական ըմբռնումներու խուրճով: Մարդկային նոր ընկերութիւն մը — աւելի արդար, աւելի եղբայրական ընկերութիւն մը — հիմնելու և այդ իտէալովտոգորուած նոր մշակոյթ մը կերտելու կամքն է որ կը կազմէ հրայրքը Հայաստանի ժողովուրդին այժմեան ղեկավարներուն, ոչ միայն անոնց որ համայնավար

արձանագրուած են եւ իբր կուսակցական կ'ապրին ու կը գործեն, այլ եւ անկուսակցական «ուղեկից» մտաւոր ուժերուն: Թամանեան, Տէր-Աստուածատրեան, Շիրվանզադէ, Իսահակեան, Դ. Դեմիրջեան, Ս. Զօրեան, Միքայէլ Մանուէլեան, Յովհաննէս Յակոբեան, Մարտիրոս Սարեան, Փանոս Թէրլեմեզեան, Հրաչեայ Աճառեան, Յակոբ Մանդինեան, Թորոս Թօրամանեան, բժիշկներ Վահան Արծրունի, Ս. Կամսարական, Արէշեան, Կանայեանց եւ ուրիշ այնքան կարեւոր մտաւորականներ, որ համայնավար չեն, իրենց բոլոր սրտով եւ իրենց բոլոր ուժերով կ'աջակցին իրենց ժողովուրդի մշակոյթին ճոխացման, մտաւոր գործունէութեան զօրացման, տարուած գրաւուած են նոր կեանքի մը կերտումին, նոր մշակոյթի մը կազմաւորումին, նոր Հայաստանի մը դարբնումին սխրալի (եւ զուտ ազգային տեսակէտով ալ ոգեւորիչ) շարժումէն: Համակրութիւնը զոր ատենք ունին դէպ ի այդ նոր շարժումը, փափաքը զոր կը զգան անոր մասնակցելու, դիւանագիտական կամ շողոքորթական բօմետի մը չէ, լիովին անկեղծ է: Խելացի ու հեռատես Հայ մը, ինչ վարդապետութեան ալ յարած ըլլայ, կրնա՞յ չզբաւուել այդ շարժումէն եւ անոր մէջ իր բաժինն ունենալ չուզել, երբ ակներեւ է թէ այնտեղ կատարուող աշխատանքը, ընկերական նոր իրաւակարգ մը հաստատելու ձգտելէ զատ, եւ՝ խորքին մէջ՝ ատկից վեր, հայ ժողովուրդի իր հայրենիքին մէջ բազմացումը, զօրացումը, պետական ինքնուրոյն կեանքով զարգացումը ունի իբր արդիւնք եւ թէ այդ կերտուող նոր մշակոյթը ոչ թէ միմիայն տառապէս ըմբռնուած «ձեւով ազգային, բովանդակութեամբ միջազգային» արտադրութիւն է, այլ եւ այդ իտէալին յարուցած ոգեւորութեամբը՝ ազգային մշակոյթին պահպանումը, վերանորոգումը, զօրացումն ու ամրացումն է:


Ատիկա կրկնութիւնն է՝ մեր երկրին

մէջ՝ այն մեծ երեւոյթին որ տեղի ունեցաւ Ե. դարուն (այդ բազդատութիւնը միշտ աչքի առջեւ ունենալու է ճշգրտապէս ու խորապէս ըմբռնելու համար ինչ որ այսօր կ'անցնի մեր հայրենիքին մէջ): Քրիստոնէութիւնն ալ գերազանցապէս միջազգային, համամարդկային շարժում մըն էր, որուն մէջ «ազգասիրութիւն»ը քիչ տեղ կը բռնէր, իսկ ազգայնամոլութիւնը՝ բնաւ: Մեր Ե. դարու մտաւոր վերածնութեան դեկավար Հայերուն համար, յոյն կամ ասորի սուրբերը իրենց շատ աւելի մօտիկ էին քան իրենց ցեղին հին հեթանոս թագաւորները, Պաղեստինի մէջ յայտնուած նոր Աստուածն էր ճշմարիտ Աստուածը եւ բնիկ Անահիտն ու Վահագնը սուտ Աստուածներ էին. եւ սակայն քրիստոնէութեան այդ միջազգային իտէալը, Հայաստանի մէջ ծնունդ տալով հայ լեզուով նոր մշակոյթի մը կազմաւորման, իբր արդիւնք ունեցաւ, ինչպէս վերեւ դիտել տուի արդէն, աւելի խորապէս ու տեսականօրէն «ազգային» քաղաքակրթութեան մը կերտումը, աւելի ազգային քան ինչ որ մեր ցեղն ունեցեր էր մինչեւ այն ատեն:

Այդպիսի վերանորոգիչ շարժումներն ունին անչուշտ իրենց չափազանցութիւնները, իրենց կողմնակալութիւնները, մէկ բառով՝ իրենց ժխտական կողմերը: Նորէն կրօնական ոգով այդ երկու շարժումներուն միջեւ համեմատութիւնն է — որովհետեւ համայնավար շարժումը, հակառակ իր անաստուածական եւ զուտ մարդկային վարդապետութեան մը վրայ հիմնուած ըլլալուն, կրօնական բնոյթ ունի, աշխարհիկ միստիքականութիւն մըն է, — նորէն այդ համեմատութիւնն է որ պիտի լուսարանէ ու ճշդէ ներկայ շարժման մէջ ժրտական տարրին չափը, տարողութիւնը, եւ պիտի ցոյց տայ անոր մեղմացման, դարմանման ճամբան: Ժխտական տարրը՝ այդպիսի դադափարական նորարեր շարժումներու մէջ, որ չեն կրնար առանց տարամերժ, աններող

ժողովրդական նախնական փուլի մը յայտնուիլ եւ ինքզինքնին հաստատել, մտածման ազատութեան խափանումն է, տարանման աշխարհայեացքներու անկաշկանդ արտայայտման անհնարութիւնը, միակ վարդապետութեան մը միահեծան տիրապետութիւնը, ուրեմն եւ ճշմարտութեան հետապնդման կարելորագոյն գործիքներէն մէկուն՝ ազատ բանավէճին՝ անդոյութիւնը, եւ արուեստի ու գրականութեան մէջ՝ անշղթայ մտածման

գտնուի, աղէտներու շարքէ մը յետոյ իր վերականգնման, ինքնամփոփման այս առաջին շրջանին մէջ, ամենէն էական, անմիջականորէն էական բարիքը՝ ապահովութիւնն ու խաղաղութիւնն է, և ասոր համար օգտակար են այդ սահմանափակումներն ու սեղմումները, որ ի հարկէ ժամանակաւոր հանդամանք ունին: Հոտ ալ, եթէ համեմատութիւն ընենք՝ քրիստոնէութեան առաջին շրջանին եւ համայնավար բեթիմի այս առաջին փուլին միջեւ, կը



Յ. Թումանեանի, Յովհ. Յովհաննիսեանի, Մուրացանի եւ Խոփի գրականութեան պահարանները .

այլազան ձեւերով լիակատար թարգմանումին բացակայութիւնը, միակողմանի տեսութեան մը, գոյնի մը, շեշտի մը գերիշխումը:

Անշուշտ, ուսման վարական երկիրներու իրաւակարգը, իր ուրոյն թերութիւններով հանդերձ, նախընտրելի է մեզի համար, քանի որ անոր մէջ կը տիրէ բարիք մը որ զարգացած մարդուն համար էական է, այն է մտածման եւ անհատական նախաձեռնութեան ազատութիւնը: Պէտք է նկատենք սակայն որ մեր երկրին համար, որ աշխարհագրապէս, քաղաքականապէս փափուկ կացութեան մէջ կը

գտնենք միւսնոյն մենատիրութեան երեւոյթը, ու քրիստոնէութեան առաջին շրջանին մէջ յայտնուող գերակշիռ նոր ոգիի մը տիրապետումը աւելի եւս աններող, աւելի բացարձակ կը տեսնենք: Ե. դարու մեր նորահաստատ գրաւոր մատենագրութեան բոլոր արտադրութիւնները շատ աւելի միադոյն են քան այն գրականութիւնը որ այսօր կը ծաղկի Պորտ-Հայաստանի մէջ: Պորենացին Ե. դարու մարդ չըլլալը ատով ալ արդէն կ'ապացուցուի, քանի որ այդ այնքան ինքնատիպ ու բարդ մատենագրին մէջ քրիստոնէական ոգիին հետ

կը գտնենք նաև հեթանոս հին Ելլադայի գլուցադնաշունչ ու գեղասէր մշակոյթին սրտագին յարում մը, ըմբռնում մը եւ հետեւողութիւն մը, զոր բուն իսկ Ե. դարու հայ մատենագիրներուն մէջ չենք տեսներ: Եթէ սակայն Ե. դարուն մեր մէջ տիրող այդ խստութիւնները չըլլային, հայ մտքին քրիստոնէացումը չէր կատարուեր, եւ այդ քրիստոնէացումը բարիք մըն էր անշուշտ, որովհետեւ քրիստոնէական աշխարհայեացքը իր էական գծերուն մէջ բարձր է հեթանոսական աշխարհայեացքէն. եւ յարելով այդ նոր, կենդանի, աւելի խոր, աւելի նուրբ ու ազնիւ վարդապետութեան, որ նոր ժամանակներու քաղաքակրթութեան հիմքը պիտի կազմէր, Հայը կը նրբանար, կը բարձրանար, Արեւելքի յառաջադէմ նորամիտ ազգերէն մին կը դառնար: Այդ վերանորոգումը իր մէջ կատարուելէն ու ամբանալէն յետոյ, քրիստոնէացած Հայը, յաջորդ դարերուն, հետզհետէ աւելի լայնամիտ ու թոյլատու դարձած, կը ճոխացնէր, կը լրացնէր իր նոր մշակոյթին կերտումը՝ քրիստոնէական ոգիին խառնելով իր հին հեթանոսական մտայնութենէն ու մշակոյթէն ինչ որ կը մնար իր մէջ կենդանի, գեղեցիկ ու բեղմնաւոր, մեղմացնելով վանական ղեկավարներուն վերացական ու մոլեռանդ, աշխարհատեսաց ու անդենատենչ մտայնութեան տիրապետումը մեր գրականութեան մէջ, ժողովրդական ազատ ու կենսախայտ քնարին ազդեցութեան տակ՝ աշխարհիկ լարը միացնելով երկնահունչ լարին ու եւս քան զեւս առաջնոյն տալով գերակշռութիւն, քրիստոնէական ոգւոյն հիմնական գծերուն մնալով սակայն միշտ հաւատարիմ: Նոյն երեւոյթն է որ այսօր կը կրկնուի Հայաստանի մէջ:

Հայը միշտ եղեր է՝ իր մեծամասնութեան մէջ՝ բնազդօրէն, ցեղային խառնուածքով, իր հողին յարած եւ աշխատանք սիրող, — հողագործ, արհեստաւոր ու բանւոր, ու նաև

արուեստագէտ: Իր հողին հաւատարիմ այդ հայ զանգուածն է որ կազմած է մեր «ազգը», կերտած ու պահպանած է մեր հայրենիքը, ստեղծած ու զարգացուցած է հայ մշակոյթը: Բայց եւ հայ ցեղին մէջ միշտ, է՛ն հին օրերէն մինչև այսօր, գոյութիւն ունեցած է բաւական ստուար տարր մը՝ արկածախնդիր ու եսասէր, որուն մէջ անձնական գորութեան, փառքի, վայելքի տենչը շատ աւելի ուժեղ եղած է քան սէրը հայրենի հողին (այն սէրը որ վառ էր միշտ իրենց երկրին հաւատարիմ մնացողներուն մէջ, ինչքան ալ այդ երկիրը աւելի աղքատ ըլլար ու անուշ քան ուրիշ հօր ու փայլուն երկիրներ): Եթէ Հայը ա՛յնքան հին ժամանակներէ սկսեալ իր երկրէն հեռու զանազան երկիրներու մէջ բաւական մեծ թիւով արդէն ցրուած կը գտնենք, — ինչ որ մեր իբր ազգ տկարութեան եւ դժբաղդութեան գլխաւոր պատճառներէն մին կազմած է, — ատիկա հետեւանքը եղած է ոչ միայն դրսէն արշաւող բռնակալ ուժերու որ արհաւիրքներու ենթարկած են երկիրը, իր հայրենիքէն հեռու վտարած են ժողովուրդին մէկ մասը եւ ստիպած են ուրիշներ ալ որ իրենք իսկ այդ սարսափներէն փախչելու համար աւելի ապահով ու բարգաւաճ երկիրներ ապաստանին, այլ եւ հետեւանքը եղած է ինքնաբեր ներքին մղումին այդ արկածախնդիր, վայելասէր ու փառասէր տարրին, որ նոյն իսկ յարաբերաբար խաղաղ շրջաններու, իր հողը ձգած ու զացած է աւելի հարուստ երկիրներ՝ բաղդ փնտոելու, ինչքեր դիզելու, անձնական մեծ դիրքերու հասնելու, վայելքով լի կեանք մը ինքզինքին ապահովելու: Այդ տարրը գոյութիւն չէ ունեցած մեզի դրացի Վրացուոց մէջ, ոչ ալ եւրոպական կարգ մը փոքր ժողովուրդներու մէջ (Պելճիբացիք, Հունտացիք, Զուլիցերիացիք, Տանրմարբացիք, Ռումանացիք, եւն.), որոնք իրենց երկիրներու ամենասեւ օրերուն ալ՝ անկից հեռանալ չեն խորհած, բայց գոյութիւն ունեցած է նաև

Յունաց մէջ, ու ծայրայեղ, բացառիկ չափով մը՝ Հրէից մէջ: Այդ տարրը մերթ օտար երկիրներու մէջ յառաջ բերած է տաղանդաւոր անձնաւորութիւններ որոնք պատիւ բերած են ցեղին՝ անոր բարձր կարողութիւնները ապացուցանելով մեծագոյն երկիրներու բեմերուն վրայ, կամ տոհմասէր տիպարներ որ զօրութիւն, հարստութիւն, բարձր դիրք ստեղծելէ յետոյ՝ ուզած են որ ատոնցմէ իրենց հայրենիքին ու ազգին օգուտ մը բերեն, բայց եւ յաճախ տուած է ուժեղ անհատականութիւն-

յաչս համաշխարհային կարծիքին:

Հայաստանի մէջ այժմ աւերող վարդապետութիւնը, — անհատներու նուիրում համայնքին եւ այդ համայնքին բնակավայրը եղող հողին, աշխատանքի պաշտամունք, յարգանք հանդէպ ցեղին լեզուին ու մշակոյթին, ընկերական արդարութեան եւ մարդկային եղբայրութեան իրականացման տենչ, իրենց նմանները հարստահարող ու շահագործող մարդոց դէմ ատելութիւն, սէր պարզ, բնական, շուայութենէ եւ զեղխութենէ զերծ կեան-



Պիտ. Թանգարան

Վարդգէս Սուրէնեանի «յետ-մահուան ցուցահանդէսի» մէկ մասը.

ներ որ իրենց ծագումը սքօղելով՝ օտար դիմակի տակ նշանաւոր հանդիսացած են (եւ այսօր բանասէրներու քրտնաջան աշխատանքին շնորհիւ է որ ատոնցմէ ոմանց հայ ցեղէն բղխած ըլլալը կ'ապացուցուի), ու վերջապէս այդ տարրը ծնունդ տուած է նաեւ եսամոլ, շահամոլ, մամոնայապաշտ մարդոց, որ տկարութիւն մը եղած են ցեղին համար, անոր վարկին վնասած են, անոր ճշմարիտ դէմքը (որ աշխատաւոր, ճարտարաձեւն, արուեստագէտ ազգի մը դէմքն է) չարափոխելով

քի, — պատրաստելու վրայ է սերունդ մը, ուր այդ եսամոլ, վայելամոլ, դրամապաշտ տարրը պիտի չկարենայ դարդանալ, որ պիտի ըլլայ սուլի քան երբեք յարած ու նուիրուած իր հողին եւ իր ժողովուրդին: Ինչ որ կայ ցեղին մէջ ազնիւ ու մաքուր, շեշտուելու, խորանալու, զօրանալու վրայ է հոն, այլապիւրութեան վրայ հիմնուած այդ բեթիմին մէջ, — եւ ատիկա մեծ ու բարեբար երեւոյթ մըն է(1):

(1) Այս մասին, Խորհ. Հայաստան եր-

Գալով այդ բեթիմին ժխտական կողմերուն, անոր մոլեռանդական չափազանցութեանց, սեղմումներուն, միակողմանիութեանց, ծայրայեղ խստութեանց, ասոնք — որ, ինչպէս ըսի արդէն վերեւ, կրօնական բնոյթ ունեցող վերանորոգչական շարժումներու առաջին շրջանին անխուսափելի եղած են միշտ, — սկսած են արդէն մեղմանալ, բեթիմին ամբանալուն հետեւանքով, ու հետզհետէ աւելի պիտի չափաւորուին, ինչքան նոր բեթիմը իր էական գծերուն մէջ ինքզինքը զգայ վերջնապէս հաստատուած ու տեսական: Մեր հին պատմութեան մէջ, քրիստոնէական վերանորոգիչ շարժումը այդ չափաւորումի, լայնացումի, ճոխացումի, ճապկացումի փուլին հասաւ այն ատեն միայն երբ այդ նոր աշխարհայեացքը թափանցած, իւրացուած եւ արմատացած էր ժողովուրդին մէջ, երբ այդ նոր կրօնքը այլ եւս ազգային հաստատութիւն մը, տեղական ու տոհմային աւանդութիւն մը դարձած էր. եւ ասոր համար քանի մը դարեր պէտք եղան այն ատեն, մինչ Խորհ. Հայաստանի՝ ինչպէս ամբողջ Խորհ. Միութեան մէջ, տասնեակ մը տարի յետոյ՝ արդէն իսկ այդ լայնացումը որոշ չափով սկսած է:

Խորհրդային բեթիմի առաջին շրջանին, Հայաստանի մէջ աւելի խոր էր խրամատը անցեալին ու ներկային միջեւ, աւելի բուռն էին տեսլութիւնն ու արհամարհանքը դէպ ի ամէն ինչ որ մեր պատմութեան ու քաղաքակրթութեան — ինչպէս եւ ընդհանուր մարդկային քաղաքակրթութեան — անցեալին կը վերաբերի. կ'ուզէին ստեղծել բոլորովին նոր գրականութիւն մը եւ արուեստ մը, որ ո եւ է կապ չունենային անցեալի ժառանգութեան հետ, որ ըլլային զուտ պրոլետարական, (որպէս թէ անցեալին մէջ գոյութիւն ունեցած ըլլար ճշմարիտ գրականութեան եւ արուեստի

ո եւ է գործ որ զուտ աղնուապետական կամ պուրժուայական եղած ըլլար): Այդ ոգևով տագորուած քննադատներ քաջքշեցին նոյն իսկ Չարենցն ու Բակունցը՝ որովհետեւ զուտ համայնավարական-պրոլետարական չէ եղեր անոնց գրականութիւնը, այլ անհատապաշտական-յեղափոխական. քաջքշեցին Մկրտիչ Արմենը, որովհետեւ իր նկարագրած «էնթուզիստ» երիտասարդը տեսլական գեղուհի մը կը փնտռէ, առանց ճշդելու թէ այդ գեղուհին պրոլետար մըն է թէ պուրժուա. քաջքշեցին Թամանեանն ու Քաջաղունին, որովհետեւ իրենց շինած նոր շէնքերուն մէջ փոխանակ զուտ «բանւորական ճարտարապետութեան մը» իտէալն հետապնդելու, Անիի հին «կրօնական» ոճէն փոխառութիւններ ըրած են մերթ: Դեռ մինչեւ այսօր այդ մտայնութեամբ քննադատներ չեն պակսիր (վերջերս կը տեսնէինք ատոնցմէ մին որ Գուրգէն Մահարիի «Մանկութիւն եւ Պատանեկութիւն» զմայլելի գիրքին կը մեղադրէր մանկութեան հին օրերու կեանքին համար գորովագին շեշտ մը պարունակելը, ու վերջերս նոյն իսկ վառ-կարմիր Եղիշէ Զուբարը քաջքշողներ եղեր էին՝ իբր իր այսինչ գործին մէջ «ճամբէն որոշ ճամբով շեղած»: Բարբաղդաբար, տեսաբանական ծայրայեղութեանց անձնատուր քննադատներն ու գրուածքները երկաբ կեանք չեն ունենար եւ տաղանդով ու կենդանութեամբ լի գեղարուեստական արտադրութիւններն են որ մշտապէս ապրելու սահմանուած են ու բուն գրականութիւնը կը կազմեն. ասիկա դարաւոր հիմնական կանոն մըն է, որուն հանդէպ բացառութիւն չի կրնար կազմել մեր երկիրը: Նկատելի է, ինչպէս ըսի, որ այս վերջին տարիներուն, եթէ մէկ կողմէ նոր ոգիի անխառն արտայայտումը պահանջող խստամբեր քննադատները կը շարունակեն իրենց թթու քարոզը, միւս կողմէ լայնամտութիւն մը սկսած է արդէն յայտնուել մեր երկրի մտաւոր կեանքին մէջ: Այդ երեւոյթը սկսած է Մոսկուա եւ անկից եկած տարածուիլ

Բալէս Բանի մը տարի առաջ ընդարձակօրէն գրած եմ արդէն՝ Պոսթընի Պայքար Բերքիմ «Հայկական յարութիւնը» տխրաբաղ մէկ յօդուածաշարքիս մէջ:

մեր երկրին մէջ եւս: Կօրքին է որ քանի մը տարի առաջ այդ արուեստական ծայրայեղ սեղմումներուն սխալ ու խեղդիչ հանգամանքը ցոյց տուած է, ու Սթալինին թելադրած է առաջն առնել այդ շափազանցութեանց որոնք նոր գրականութեան ու արուեստին արդիւիւնով օգտուիլ անցեալի ժառանգութեան առողջ ու յաւիտենապէս կենդանի ու ղեղեցիկ մասերէն, բռնադատելով զանոնք աւելի նոր բեփմին քարոզն ըլլալու քան իրական գեղարուեստի գործ, կը տկարացնէին, կ'անհամցնէին զա-

նոր արտադրութեանց մէջ աւելի լայնաշունչ ուղղութիւն մը կը սկսի տիրել, որ, նոր վարդապետութեան հիմնական գծերուն հաւատարիմ մնալով հանդերձ՝ աւելի ազատութիւն կուտայ արտադրողին ներշնչումի ընդարձակման, երեւակայութեան ու զգայնութեան ինքնեկ, բնական արտայայտման:

Երեւան գտնուած միջոցիս, ուս համայնավար ծանօթ գեղեցկագէտ գրագէտ մը, Սլավինսքի, եկաւ հոն արտասանել բանաստեղծութիւն մը ուր կ'ըսէր — ըստ այն ամ-



Պետ. Թանգարան

Վահան Տէրեանի անդրին, գործ Յակոբ Գիւրջեանի.

(Ձախ կողմը՝ Եղիշէ Չարեց, աջ կողմը՝ Գուրգէն Մահարի).

նոնք. ան է որ ջնջել տուաւ խտիրը «պրոլետարիոզներու» եւ «խորհրդային ուղեկից գրողներու» միջեւ, որով եւ անկից ի վեր բոլոր ժառանգական արտադրողները, համայնավար կամ անկուսակցական, «խորհրդային» մակդիրը միայն կը կրեն. անկից ի վեր է որ ուս դասականներու գործերը ամբողջութեամբ, ինչպէս եւ եւրոպական մեծ դասականներու գործերու թարգմանութիւնները կը վերհրատարակուին, գրական ու գեղարուեստական


փոփման զոր ետքի. Հայաստանը հրատարակած էր — թէ պէտք չէր՝ լաւ համայնավար ըլլալու համար՝ գրականութիւնն ու արուեստը սեղմել սահմանափակել ընկերական հարցին մէջ միայն, ներշնչման միմիակ նիւթ առնել բանտորը եւ իր դատն ու պայքարը. ատիկա էական նիւթերէն մէկն է, կ'աւելցնէր, նոր գրականութեան, բայց ոչ միակը. կան յաւիտենական մեծ նիւթեր ներշնչման, սէրը, մահը, անհատական հոգիի տոամները, մարդ-

կային ճակատագրի խորունկ հարցերը, տիեզերական կեանքի խորհուրդները: Նոր բեթիմի գրագէտն ու արուեստագէտը, կ'ըսէր ան, յարած մնալով հանդերձ իր յեղափոխական աշխարհայեացքին եւ անոր մէջէն տեսնելով ամէն ինչ, պէտք է նաեւ արտայայտէ այդ մեծ նիւթերը, պէտք է ձգտի թարգմանել կեանքը իր ամբողջութեան մէջ, իր բոլոր երեւոյթներով: Այս տեսութիւնը զոր ես ինքս մէկէ աւելի անգամ արտայայտած էի Խորհ. Հայաստանի նոր գրականութեան նուիրած յօդուածներուս մէջ, ուրախ եղայ զայն Երեւանի մէջ ուսւ հեղինակաւոր գեղեցկագէտ-քննադատի մը բերնով բանաձեւուած ԸԼԿԸԼ լսելով: Մտաւոր հորիզոնի այդ ընդարձակումը, որ Մոսկուայի մէջ արդէն կատարուած իրողութիւն մըն է, սկսած է նաեւ Հայաստանի մէջ: Զարեհի «Իպիքական Լուսարաց»-ին, Մահարիի, Ալազանի, Նորեհի բանաստեղծութեանց հատորներուն ինչ ինչ աղւոր էջերը, Շիրվանզադէի «Կեանքի Բովից»ը, Դեմիրջեանի, Ակսէլ Բակունցի, Ստեփան Զօրեանի, Մկրտիչ Արմէնի, Վահան Թոթովենցի եւ զեռ ուրիշներու կենսալից պատմուածքները, երաժշտական, ճարտարագիտական, նկարչական, արձանագործական այլազան ներշնչումներով նորագոյն գեղեցիկ արտագրութիւնները, զանազան նիւթերու վերայ բանասիրական, գիտական ուսումնասիրութիւնները որ սկսած են երեւալ, հորիզոնի այդ ընդարձակման նշաններն են: Սայեաթ - Նովայի երգերու, Թումանեանի «Հէքեաթ»ներու նոր տպագրութիւնը, Արեւմտահայ բանաստեղծներու հատորը, Պարոնեանի, Օտեանի, Պետրոս Դուրեանի, Շիրվանզադէի, Նար-Դոսի, Դերենիկ Դեմիրջեանի ամբողջ գործերու հաւաքածուններուն հրատարակումը, Աբովեանի եւ Թումանեանի երկերու լիակատար փողովածուն տպագրութիւնը որ որոշուած է եւ ի մօտոյ կը սկսի իրագործուիլ, ուստի եւ արտագրի հին ու նոր մեծ հեղինակներու գլուխ-

գործոցներուն հայերէն թարգմանութիւնները որ ծրագրուած են ու քիչ ատենէն պիտի լոյս տեսնեն պարբերաբար, Խորհ. Հայաստանի մէջ գեղարուեստական ոլորտին ընդլայնման ապացոյցներ են նոյնպէս:

Այդ վերահրատարակումներուն մէջ՝ գեղուած են «ազգայնական» ու «կրօնական» ոգւով տողորուած էջերը, այն կտորները որ տարբեր են այժմեան տիրող աշխարհայեացքէն կամ անոր ներհակ: Դուրեանի հատորին մէջ չեն դրած անոր հայրենասիրական տաղերը (մինչ Մոսկուայի մէջ՝ ինչպէս իրագեղարեկամներ յայտնեցին ինձի՝ Կոկոլի, Փուշքինի, Թուլաթոյի, Տոսթոյեւսքիի, Չեխովի եւ այլ զասական հեղինակներու ամբողջ գործերը կը վերահրատարակուին՝ առանց ո եւ է յայտաւան): Նորէն սակայն առաջին ու կարեւոր քայլ մըն է որ կը կատարուի մեր երկրին մէջ, ու երկրորդ քայլն ալ կ'անուուի անշուշտ ի մօտոյ: Երեւանի Վերելք ամսագրին մէջ, տեսայ Վ. Թերզիպաշեանի մէկ յօդուածը, ուր այդ երիտասարդ գրողը, խօսելով Դուրեանի հատորին վրայ, փափաք կը յայտնէր որ յաջորդ տպագրութեան մէջ Պետհրատը անոր բոլոր բանաստեղծութիւնները դնէ, իրր պատմական ժառանգութիւն, իբր մեր երէկուան մտաւոր կեանքի բնորոշ վաւերաթուղթ, եւ կ'առաջարկէր որ Պետհրատը Դուրեանի թատերագրութիւններուն ու նամակներուն ալ վերահրատարակուի մ'ընէ:


Թթու քննադատ մը Պետհրատը մեղադրած ԸԼԿԸԼ Դուրեանի պէս «հին» բանաստեղծի մը գործերը հրատարակած ԸԼԿԸԼ համար, Ազասի Խանջեան, ո եւ է Հայ համայնավարէ աւելի թունդ համայնավար, բայց եւ հարազատ Հայ ու ճշմարիտ գրականութեան եւ արուեստի ըմբռնում ու սէր ունեցող նրբաճաշակ միտք, արտասանեց վերջերս ուժեղ ու զեղեցիկ ճառ մը հերքելու համար այդ նեղմիտ մեղադրանքը: Այդ ճառը արտատպուեցաւ, ոչ միայն Ապագային, այլ նոյն իսկ Յատաչին



Պետ. Թանգարան. Գիմանկար Յովհաննէս Թումանեանի. Գործ եղիշէ Թադէոսեանի

մէջ, գնահատական տողերով: Բայց Յառաջ
կը սխալէր՝ իր գնահատումէն յետոյ դիտել
տալով թէ ճառին վերջին մասը կը հակասէր
առաջին մասին: Ես հակասութիւն չեմ տեսներ
հոս: Մեր նոր գրականութիւնն ու արուեստը
կերտողները, կ'ըսէ Խանջեան, պէտք է ճանչ-
նան նախկին շրջաններու գործերը, գնահա-
տեն անոնց մէջ ինչ որ կայ անթառամօրէն
գեղեցիկ եւ օգտուին այդ գեղեցկութիւննե-
րէն՝ իրենց նոր աշխարհայեացքը արտայայ-
տելու, իրենց նոր արուեստը կերտելու հա-
մար, բայց պէտք չէ տարուին այդ հին գոր-
ծերու մէջ արտայայտուած այն դաղափար-
ներէն ու ձգտումներէն որ հակառակ են նոր
աշխարհայեացքին, պէտք է այդ հին գործերուն
գաղափարաբանութիւնը ենթարկեն իրենց
«մարքս-լենինեան քննադատութեան», պէտք է
հետո մնան անոնց հին ոգիէն եւ օգտուին մի-
այն անոնց մէջ գտնուող «մարդկային» առողջ

ու մնայուն տարրէն ու մանաւանդ անհատա-
կան հանճարի կամ տաղանդի հոն տուած
արուեստի օրինակելի գեղեցկութիւններէն,
պէտք է ջանան իրենք ալ ըլլալ այնքան վար-
պետ արուեստագէտ որքան այդ հիները, բայց
իրենց ժանամակի ոգին, իրենց ընդգրկած նոր
վարդապետութեան շունչն ունենան միշտ ի-
րենց առաջնորդ: Նոյն տրամաբանութեամբ
Խանջեան նոյն ճառին մէջ կը շեշտէ պէտքը
Հայոց սրտամութիւն մը քննական ու գիտա-
կան ոգւով խմբադրելու եւ զայն նոր սերուն-
դին ձեռքը տալու, որովհետեւ հասկանալի է
անցեալը քննադատել, անոր շարն ո՛ր բարին
զանազանել, բայց անըմբռնելի եւ աններելի
յիմարութիւն է անցեալը անգիտանալ, կտրը-
ւիլ անկից, եւ սպարապին մէջ կարծել կարենալ
նոր կեանք մը ստեղծել: Հետեւօղական է
Խանջեան իր ճառին մէջ, ուր արտայայտուած
է իրր համայնափար, բայց իրր լայնամիտ ու
ճաշակաւոր համայնափար, իրր Կօրքիի եւ Սթա-



Պետ. Թանգարան, կենդանագիր Գարեգին Լեւոնեանի. Գորգ Մ. Սարեանի

լինի դժած ուղղութեան ուշիմ ու հաւատաբիմ հետեւորդ: Մենք իսկ, որ համայնավար չենք, երբ նարեկացին կը կարդանք, անոր քնարերգական զօրութիւնը սքանչացմամբ կը զնահատենք, բայց ատոր համար անոր միջնադարեան կենսատեսաց մոլեռանդ վանականի աշխարհայեացքը չենք բաժներ: Ազատական եւ ընկերավարական Անաթոլ Ֆրանսը կը հիանար Պոսիւէին վրայ՝ իբր մեծ ոճ ունեցող հոյակապ գրագէտի, բայց անոր հիմնական գաղափարներէն փարսախներով հեռու կը պահէր իր գաղափարաբանութիւնը: Ու եթէ ես հաճոյքով կը նկատեմ ու կը զնահատեմ Խորհ. Հայաստանի գրականութեան եւ արեւստի մարզին մէջ հորիզոնի այդ լայնացումը, անոր համար չէ որ ատոր մէջ տկարացում մը կը տեսնեմ նոր ոգիին (այդ տկարացումը չկայ, եւ ցանկալի ալ չէ, քանի որ այդ նոր ոգին, գաղափարապաշտ հոսանքի մը ծնունդ, ինչքան ալ որոշ կէտերու մէջ մեր գաղափարաբանութենէն տարբեր, վերանորոգիչ, մաքրագործիչ, աղնուացուցիչ, զօրացուցիչ, բեղմնաւորիչ ուժ մըն է մեր ժողովուրդի մտայնութեան, բարքերուն ու մշակոյթին համար). ես հորիզոնի այդ լայնացումը կը զնահատեմ, որովհետեւ ան թոյլ պիտի տայ մեր հայրենիքին մէջ համախումբուած տաղանդներուն աւելի ազատ, աւելի այլազան, աւելի ճոխ, աւելի հզօր, աւելի զուտ գեղարուեստական կերպով արտայայտել աշխարհն ու կեանքը՝ այդ նոր ոգիին մէջէն, որով եւ մեր ազգային արդի մշակոյթը հոն պիտի կարենայ հասնիլ աւելի գեղեցիկ, աւելի կենդանի, աւելի կատարեալ, աւելի մնայուն գործեր արտադրելու:

**


Խորհրդային Հայաստանի այժմեան մտաւոր կեանքի համապատկերին վրայ նետուած այս ընդհանուր ակնարկէն յետոյ, զանք հի-

մայ կանգ առնել անոր մտաւորական գլխաւոր հաստատութեանց, կրթական, դրական, գիտական, գեղարուեստական մարզերուն մէջ կատարուած գործին, յայտնուած էական երեւոյթներուն վրայ:

Այն հաստատութիւնը որու մասին է՛ն առաջ կ'ուզեմ խօսիլ, Երեւանի Պետական Թանգարանն է, — սի՛րտը մեր մայրաքաղաքին, տաճա՛րը հայ մշակոյթին: Անոնք որ կը կարծեն թէ Խորհ. Հայաստանը «հայ ազգային տուն» չէ, այլ «նոր Ռուսիոյ մէկ նահանգը», եւ թէ հոն մեր ազգային մշակոյթը չէ թէ դարգացնելու, այլ աղճատելու, չարափոխելու, ջնջելու կը ձգտին, թող երթան պտոյտ մ'ընել Պետական Թանգարանը, — կամ՝ իր ամբողջական անունով՝ Պետական Կուլտուր - Պատմական Թանգարանը, — եւ պիտի տեսնեն թէ ինչպիսի յարգանքով ու խնամքով համախումբուած են հոն մեր ժողովուրդի անցեալին ու ներկային Փօլլօրական, գեղարուեստական, մտաւորական արժէքներուն յայտարար առարկաները:

Թանգարանը հաստատուած է ցարական շրջանէն մնացած բաւական ընդարձակ պաշտօնատան մը մէջ, որ ամուր շէնք մըն է, առանց ճարտարապետական բնորոշ արժէք մը ունենալու, ոչ ալ հայկական ոճի հետ ու եւ է կապ ցոյց տալու: Այդ նախկին պաշտօնատունը այսօր դարձած է «Կուլտուրայի Տուն» . այդ «Կուլտուրայի Տան» մեծագոյն մասին մէջ վետեղուած գլխաւոր հաստատութիւնն է Պետական Թանգարանը:

Թանգարանը ունի վեց բաժին: Առաջին բաժինն է Հնագիտական-Փօլլօրականը, որուն վարիչներէն մին է Պ. Ստեփան Լիսիցեան: Այնտեղ ցուցադրուած են պատերազմէն առաջ եւ անկից ի վեր Կովկասի եւ մասնաւորապէս Հայաստանի մէջ կատարուած պեղումներով եւ այլազան հետախուզումներով ձեռք բերուած ամէն տեսակ առարկաներ, նախապատմական շրջաններէն սկսեալ մինչեւ մեզի




Պետ. Թանգարան. Կենդանագիր Կոմիտաս
Վարդապետի. Գործ Ե. Թադէոսեանի

ժօտ դարերու արտադրութիւն, — հին սայլի, գութանի մնացորդներ, դէնքեր, գրահներ, սաղաւարտներ, կանացի զարդեր, անօթներ, կահ-կարասիք, հեթանոտական հաւատալիքի իրեր, հմայեկներ, յուսութիւններ, եւն: Ատոնց մէջ կարելոր տեղ մը կը բռնէ հանգուցեալ յոգնավաստակ ազգագրագէտ Երուանդ Լալա- յեանի բազմամեայ տշխատանքով կազմած հա- ւաքածուն, որուն վրայ աւելցած են էջմիածնի Թանգարանէն բերուած ստարիկներ եւ ուրիշ այլեւայլ հաւաքածուներ, եւ այդ բաժինը ճոխացած է նաեւ ու հետզհետէ աւելի պիտի ճորանայ խորհրդային շրջանին կատարուած նորանոր պեղումներու եւ հետախուզութեանց արդիւնքներով: Չեմ կրնար մտնուլ այն եր- կար պտոյտը զոր օր մը՝ քանի մը այցելու հայրենակիցներու հետ՝ կատարեցի այդ բաժ- նին մէջ, ընկերակցութեամբ Պ.Մ.Ա.Խոիշէանի,

որ այդ ստարիկներէն ամենէն կարեւորներուն վրայ մանրամասն ու շատ շահեկան բացա- տրութիւններ տուաւ մեզի:

Երկրորդ բաժնին մէջ ցուցադրուած են քրիստոնեայ Հայաստանի հին արուեստին զա- նազան ճիւղերուն պատկանող խումբ մը մե- ծարժէք գործեր, — Սեւանայ վանքի, Մշոյ Ա- ռաքելոց վանքի քանդակազարդ հոյակապ դռները, Սեւանայ վանքի նրբաքանդակ փայ- տէ խոյակները, Անիի Ս. Գրիգոր եկեղեցւոյն սրմանկարներէն մէկ քանին, եւն:

Յետոյ կուգայ ընդարձակագոյն բաժինը, որ նուիրուած է նկարչութեան եւ արձանագոր- ծութեան: Երկար ճեմելիք մըն է, որուն ըս- կիցը, ապակեօր դարակներու մէջ դրուած են նկարազարդ հայերէն հին ձեռագիրներ,




Պետ. Թանգարան. Հայ գեղջկուհի մը Անդրի Տիկին Ուրարդու Քոչարեանի

անոնցմէ որ պատերազմի ատեն Քրքաւայաստանէն բերուած են ևւ որոնց մէջ կան, ինչպէս Մշոյ հսկայ գեղանկար Ճառքնտիրը — հայ արուեստի հրաշալիքներ: Յատաջանալով ճեմելիքին մէջ, կը տեսնենք երկար շարք մը ժամանակակից հայ ևւ օտար նկարիչներու արտադրութեանց, ժէ. դարէն մինչև ներկայ ընդհանրապէս. հոն կը տեսնենք է՛ն առաջ Ստեփաննոս Լեհացիի ևւ մանաւանդ Յովնաթաններու հարստութեան՝ (որ մօտ երկու դար տաղանդաւոր արուեստագէտներու յաջորդութիւն մը տուած է) լաւագոյն գործերէն նմուշներ, սկսեալ բանաստեղծ Նաղաշ Յովնաթանէն մինչև անոր թուր՝ Յովնաթան Յովնաթանեան որ Եղիազար կաթողիկոսի օրով՝ իր աշակերտներով մէկտեղ՝ էջմիածնի տաճարին որմագարգութիւնը կատարած է, ու մինչև Յակոբ Յովնաթանեան, որ 1830-50ի ատենները ապրած է Քիֆլիսի մէջ ևւ եղած է զմայլելի դիմանկարիչ մը, ինչ որ կը հաստատեն իրմէ ցուցադրուած մեծ նրբութեամբ ևւ կենդանութեամբ քանի մը գործերը: Յետոյ, կը տեսնենք մեզի աւելի մօտիկ՝ հանդուցեալ աւանաւոր հայ նկարիչներու (Ալիադովաքիի, Վարդգէս Սուրենեանի, Բաշինջաղեանի, զրծագրիչ — ծաղրանկարիչ Վանօ Խօճապէկեանի) գործեր: Յետոյ, բազմաթիւ արտադրութիւններ մեր այժմեան լաւագոյն արեւելահայ նկարիչներու, Մարտիրոս Մարեանի, Եղիշէ Թաղէոսեանի, Փանոս Թերլէմէղեանի, Ստեփան Աղաջանեանի, Յակոբ Կոջոյեանի, Գրիգոր Ծարբարջեանի, Տարազրոսի, Վահրամ Գայֆէջեանի, Գարրիէլ Գիւրջեանի, Սեղրաք Առաքելեանի, Վարդան Ախիկեանի ևւ ուրիշներու, որոնց կը միանան արեւմտահայ քանի մը յայտնի վարպետներու գործեր՝ Չաքարեանի, Ծահինի, Տիկին Արմինիա Բարայեանի, Ալիազեանի, ևւ: Ծահինի գործերէն հոն ցուցադրուածները մեծ մասամբ Թանգարանին վարչութիւնը ինքն իսկ է որ գնած է, բայց Չաքարեանէն ևւ Ծահինէն քանի մը կարելոր էջեր ևւ միւս արեւմտահայ նկարիչներու գոր-

ծերը՝ Տիգրան խան Քէլէկեանն է որ նուիրած է Թանգարանին:

Նոյն բաժնին մէջ կը գտնուին նաև արձանագործական արտադրութիւնները, որոնց մէջ աչքի կը զարնեն քանի մը հզօր գործերը Յակոբ Գիւրջեանի որ Փարիզի մէջ շատոնց ի վեր մեծապէս գնահատուած արուեստագէտ մըն է, Արա Սարգսեանի որ 6-7 տարի առաջ Փարիզէն գնաց Երեւան ու այժմ Կովկասի առաջին արուեստագէտներէն մին է, ինչպէս ևւ Խորհ. Հայաստանի մէջ այս վերջին շրջանին երեւան ելած քանի մը երիտասարդ ու տաղանդաւոր արուեստագէտներու, տիկին Ուրարդու Քոչարեանի, Վահրամ Թարեանի,




Պետ. Թանգարան
Կենդանագիր Ակսել Բակուցի
Գործ Փանոս Թերլէմէղեանի

Ս. Ստեփանեանի (ի՛նչ սիրուն գործ է այս վերջնոյն «Աղբիւրը զացող աղջիկը»):

Յետոյ կը հասնինք միջազգային նկարչութեան մասը, ուր կը գտնենք արժէքաւոր գործեր (ամենամեծ մասամբ Միութեան կեզր. կառավարութենէն նուիրուած Երեւանի Թանգարանին), Երրօտանսի մէկ կարեւոր նկարը, Հիւպէո Ռոպէոսի քանի մը ընտիր էջեր, Քլաման նկարիչներու գործեր, ուս նշանաւոր նկարիչներու արտադրութիւններ, ևւ:

Նկարչութեան եւ արձանագործութեան բաժնին վարիչներն են Պ. Մ. Սարեան եւ Պ. Դրամբեան :

Յետոյ կը հասնինք Թանգարանին ամենէն յուզիչ, ամենէն նուիրական բաժինը, հայ մեծ մտաւորականներու յուշավայրը : Սրահներէն մին յատկացուած է համայնավար յեղափոխութեան ռահվիրաներուն, մեծ գործիչներուն, մտաւորականներուն, հայ եւ օտարագ-



Պետ. Թանգարան

«Զրի ետելից» արձան Ս. Ստեփանեանի .

գի : Լենին, Սթալին, Շահումեան, Միսսնիկեան, եւն. այժմեան ղեկավարներէն՝ Խանջեան, Սահակ Տէր Գաբրիէլեան, եւն. հոն ունին իրենց կիսանդրին կամ դիմանկարը՝ ծանօթ արուեստագէտներու ձեռքով յօրինուած . վահան Տէրեանի կիսանդրին, հոյակապ գործ

Յակոբ Գիւրջեանի, պատերուն վրայ կամ ապակեւոր պահարաններուն մէջ՝ դիմանկարները կամ լուսանկարները (ու իրենց հրատարակած գրքերը, իրենց ձեռագիրներէն մէկ քանին) Չարենցի, Յակոբ Յակոբեանի, Շուշանիկ Կուրղինեանի, Ակսել Բակունցի, Նորենցի, Ալազանի, Գուրգէն Մահարիի եւն : Միւս սրահներուն մէջ՝ որ յատկացուած են նախախորհրդային շրջանի դէմքերուն, կը գտնենք պատերուն վրայ քանի մը դիմանկարներ եւ՝ երկար շարք մը ապակեւոր պահարաններու մէջ՝ լուսանկարները, ձեռագիրները, գրքերը եւ այլազան ընտանի առարկաներ հանդուցեալ եւ կենդանի ականաւոր մտաւորականներու, Արովեանի, Սայեաթ - Նովայի, Նալբանդեանի, Ալամդարեանի, Դոդոխեանի, Պոչեանցի, Աղայեանի, Սունդուկեանցի, Ադամեանի, Մուրացանի, Պարոնեանի, Բաֆֆիի, Ռ. Պատկանեանի, տիկին Սիրանոյշի, Յովհ. Յովհաննիսեանի, Շիրվանդադէի, Նարդոսի, Յովհ. Թումանեանի, Լէօի, Աւ. Իսահակեանի, Դերենիկ Դեմիրջեանի, Ստեփան Չօրեանի, եւն եւն : Իմ այնտեղ եղած ատենս նոր դրեր էին պատին վրայ բարձր ու աչքի զարնող տեղ մը՝ Կոմիտաս վարդապետի երիտասարդութեան կենդանագիրը, սքանչելի գործ Նշիչէ Թաղէոսեանի, ու մասնաւոր պահարան մը յատկացուցեր էին Միսաք Մեծարենցի, որուն մէջ դրուած լուսանկարը, գրքերն ու ձեռագիրները Պոլսէն զրկուած էին՝ վաղամեռիկ բանաստեղծին մտերմին՝ Ազրիւր Անմահութեանի հեղինակին ձեռքով : Իմ Երեւանէն մեկնելէս քիչ յետոյ Թանգարանին այդ սրահներէն մէկուն մէջ Յովհ. Թումանեանի յատկացուած մասնաւոր ցուցահանդէս մը սարքուեր է, ուր մեծ բանաստեղծին զանազան լուսանկարները, նկարիչներէ յօրինուած կենդանագիրները, ձեռագիրները՝ գրքերը՝ զանազան տպագրութիւններով, եւ իր ընտանի սեփական առարկաներէն շատերը ի տես դրուեր են, ու Թանգարանի այդ բաժնին պատերէն միոյն վրայ ընդ միշտ կախեր են գե-

ղեկավարածը ահոր կենդանապիքներուն, բա-
նասեանքին դէմքը՝ իր միտնգամայն իսկուն
ու ժողունն հարապատ արտայայտութեամբ,
իր բնավայր աւ ներշնչաբան Լուսի լեռնե-
րուն աղօս անօրին ունենալով իբր խորք,
մեծարժէք զարծ, որք հաճոյքն ունեցայ աես-
նելու թագէտօտանի տան մէջ Բիֆլիս՝
եբր դայի վարեմի բարեկամիս յարկին ասկ
քանի մը քողոր ժամեր անցընել:

Թանգարանի վարչութիւնը մտազիր է
ընդարձակել ու ճոխացնել այդ կարեւոր
բաժինը, մանաւանդ արեւմտահայ մասերու-
կաններու մասը, որ դեռ շատ օտմտափակ
է. երբ առաջարկեցի այդ բաժնի վարչներէն
Պ. Խորէն Սարգսեանին՝ օր հոն ի միջի այլոց
իրենց անկիւնն ունենային մեք արեւմտա-
հայ մեծատաղանդ ու նահատակ զբողներէն՝
Զօհրայի, Թուրքն Զարգարեանի, Բլիտարն-
ցիի, Սիամանդօի, Վարուժանի պէս դէմքեր,
յնչպէս եւ այլ արժէքաւոր արեւմտահայ մտա-
ւորականներ, իր լիակատար համամտութիւնը
յայտնեց եւ խնդրեց որ դիմում ընեմ այդ
զբողներու ընտանիքներուն որպէսզի հարկ ե-
ղած առարկաները զրկեն: Կատարեցի այդ դի-
մումները, եւ կը յուսամ որ քիչ ատենէն
Զօհրայ, Զարգարեան, Սիամանդօ, Վարու-
ժան կ'ունենան հոն իրենց յատուկ պահարան-
ները: Տիկին Որբերեան արդէն իսկ՝ իմ
խնդրանքովս՝ զրկեց հանգուցեալ բանաստեղ-
ծին լուսանկարը, գրքերը, ձեռագիր մը եւ
ծխամորձը: Տիկին Յ. Սարահեան, Տիգրան
Զուհանեանի քնոորդին, հաճեցաւ, ոչ թէ քա-
նի մը կտոր ուղարկել, այլ Պետ. Երեւանի
Թանգարանին նուիրել մեծանուն երաժիշտին
բոլոր գործերուն ձեռագիրները, տպուած
գործերէն օրինակներ եւ լուսանկարը: Կոմի-
տասեան Յանձնախումբը՝ ընդունելով իմ ա-
ռաջարկս՝ Երեւանի Թանգարանը զրկեց՝ որ-
պէսզի հոն ի պահ մնան՝ Կոմիտաս վարդա-
պետի ձեռագիրները (բաց ի մէկ քանիէն զոր՝
մտադիր է հրատարակել) եւ երաժշտական

գրքերու ճոխ հաւաքածուն: Նոյնպէս, Թաւ-
մաս Թէրղևանի օրդին, Եղուարդ, նուիրեց Ե-
րեւանի Թանգարանին՝ վարպետ բանաստեղ-
ծին ձեռագիրները ամենամեծ մասամբ եւ ա-
նոր շորս լուսանկարները:

Այդ անգին դանձերը հիմայ իրենց բուն
տեղը կը դանուին, Հայաստանի մայրաքաղա-
քի Պետական Թանգարանին ծոցը, պաշարուած
հայ մտքի հին ու նոր լաւագոյն վարպետնե-
րէն շատերուն լեկելի յիշատակներով: Փա-
փաքելի է որ արտասահմանէն ուրիշներ ալ
օգնեն Թանգարանի վարչութեան՝ այս գործին
մէջ: Թլիատինցիի աշակերտներ՝ Էթէ ունին
իրժէ ձեռագիր ու լուսանկար, թող զրկեն Ե-
րեւան, նոյնպէս Պետրոս Դուրեանի, Մկր-
տիչ Պէշիկթաշլեանի, Մերենցի, Գրիգոր
Օտեանի եւ Եղիա Տէմիրճիպաշեանի, Մատ-
թէոս Մամուրեանի, Տիրան Զրաքեանի եւ
այլ յայտնի արեւմտահայ մտաւորականներու
ազգականներն ու բարեկամները թող աշխատին
գտնել ու զրկել հոն ինչ որ պէտք է, որպէս
զի ատոնք ալ իրենց անկիւնը ունենան Պետա-
կան Թանգարանին մէջ:

Անցողակի ըսեմ հոս, որ Թէրղևանի ձե-
ռագիրներուն մէջ որ զրկուեցան՝ ոչինչ կայ
անտիպ (այդ բոլորը տպուած է այն երկու
զեղեցիկ հատորներուն մէջ զոր հրատարակեց
իր Եղուարդ օրդին). անոնք պիտի պահուին
հոն իբր թանկագին յիշատակներ: Բայց Զու-
հանեանի ձեռագիրները՝ գրեթէ բոլորն ալ
անտիպ են, եւ կը յուսանք որ անոնք ոչ միայն
Պետական Թանգարանին մէջ պիտի պահպա-
նուին առ յաւէտ, այլ եւ պիտի ուսումնասի-
րուին Երեւանի վարպետ երաժիշտներուն եւ
երաժշտագէտներուն կողմէ, Օլիմպիա օփերան
եւ թրքական բարբերէ քաղուած շորս օփե-
րէթները պիտի ներկայացուին, եւ թերեւ
նաեւ օր մը հոն տպագրուին այդ գործերը:
Կոմիտասի երաժշտական գրքերը (որոնց մէջ
կան եւրոպական ամենէն նշանաւոր օփերանե-
րէն շատերը) մեծ ծառայութիւն պիտի մա-


աուցանեն Պեա. Երաժշտանոցին եւ նորահաս-
տատ Պեա. Օփերային. իսկ ձեռագիրներուն
մէջ գտնուած նօթերը, կիսաւարտ գրուածք-
ները պիտի ուսումնասիրուին անշուշտ Հեղի-
նակաւոր Երաժիշտներուն կողմէ զոր ունինք
Երեւանի մէջ:

Ձեռագրական այդ հաւաքածուները կու-
գան աւելնալ արդէն իսկ հոն համախմբուած
կարեւոր ու այլազան հաւաքածուներուն, ուր
կը գտնուին Ռաֆայէլ Պատկանեանէն 200 նա-
մակներ, Ս. Նազարեանէն, Մ. Նալբանդեա-
նէն, Գ. Մուղուզեանցէն, Գ. Արծրունիէն,
Ս. Շահապիղէն, Պ. Աղամեանէն, Դոդոխեանէն
ձեռագիրներ, նամակներ, այլեւայլ թուղթեր,
նկարներ եւ դիւանական նիւթեր, Խ. Արով-
եանի մէկ տետրակը եւ քանի մը գրութիւննե-
րը, Յ. Թումանեանի շարք մը ձեռագիրներն ու
նամակները, Շիրվանդազէի յօբելանական
նիւթերն ու այլ թուղթերը, Յովհ. Յովհան-
նիսեանի եւ Ղ. Աղալեանի ձեռագրական ամ-
բողջ ժառանգութիւնը, Պ. Պոռչեանի, Ծ.
Կուրղինեանի, Վ. Տէրեանի դիւանական թղթ-
թաղթարները, Մուրացանի, Վրթանէս Փա-
փաղեանի, Վ. Միրաբեանի, Ա. Ծատուրեանի,
Աւ. Իսահակեանի շարք մը ձեռագիրներ, եւն.:

Այդ բաժնին մէջ զեռ տեղ չունին եւ
հաւանօրէն առ այժմ չեն կրնար ունենալ եկե-
ղեցական մեծ մտաւորականները, Մխիթար,
Բագրատունի, Ալիշան, Գաթրըճեան, Այ-
տրեան, Խրիմեան, Սրուանձտեանց, Եղիշէ
Դուրեան, Տաշեան, եւն: Անոնց ալ օր մը
անշուշտ կը տրուի անկիւնը որուն իրաւունք
ունին, որովհետեւ, ինչպէս Կոմիտաս, միմի-
այն կրօնի մարդիկ չեն եղած, այլ է՛ն առաջ
հայ մշակոյթի երախտաւորներ:

Արդէն իսկ, Խրիմեան՝ որմէ «ցուցադրու-
մի տեսակէտով շարք մը հետաքրքրական ի-
րեր» հոն հաւաքուած են, ունի իր անկիւնը:

Գրական բաժինը ունի նաեւ թատրոնի եւ
երաժշտութեան ենթաբաժիններ որոնք զեռ
սաղմնային վիճակի մէջ են բայց ուր արդէն



Պետ. Թանգարան. Ֆլաման նկարիչներու
գործեր

հաւաքուած կան Պետրոս Աղամեանի, Ամիրան
Մանդինեանի եւ տիկին Սիրանոյշի, ինչպէս եւ
Սպենդիարեանի, Կոմիտասի, Եկմալեանի,
Կարա - Մուրզայի, Բրուտեանի եւ Տիգրանեա-
նի վերաբերեալ իրեր:


Թանգարանին հինգերորդ բաժինը փոք-
րիկ խուց մըն է, ուր ամփոփուած են հայե-
րէն հին ձեռագիրները, 1500ի շափ. «գրական
բաժին»ին (այսինքն մտաւորականներու յու-
շափայրին եւ ձեռագրատան) վարիչներէն մին
է Պ. Խորէն Սարգսեան: Յաճախ հաճոյքը ու-
նեցայ տեսնելու Պ. Սարգսեանը, զոր կը
գտնէի միշտ ձեռագրատան գրասեղանին առ-
ջեւ նստած՝ աշխատանք մը կատարելու վը-
րայ: Որովհետեւ կարգ մը ձեռագիրներէ
քուշակեան տաղեր ունէի օրինակելու, ամէն
անգամուն ան ամենասիրալիբ ազնուութեամբ՝
ուզած ձեռագիրներս կուտար, իր աշխատանքը
կընդհատէր ու կ'երթար ուրիշ գործով զբաղիլ
եւ զիս կը ձգէր առանձին, որպէս զի այդ
խուցին մէջ, որ փոքր է, այդ սեղանին վրայ՝
որ ընդարձակ չէ, հանդիստ կատարեմ իմ օ-
րինակութիւններս:

Այս վերջերս իմացայ որ Պետական Թանգարանին վերին տեսչութիւնը յանձնուեր է այն շատ համակրելի, համեստ ու ազնիւ երթասարդ մտաւորականին որ է Վաղարշակ Նորենցը, ամենէն նուրբ ու զգայուն քնարերգակը Խորհրդային Հայաստանի: Իւրաքանչիւր բաժնի վարիչները նոյն անձերը կը մնան: Ի՛նչքան լաւ է որ այդ մշակութային մեծ հաստատութեան իւրաքանչիւր բաժնին վարչութիւնը յանձնուած ըլլայ բանասէրներու, արուեստագէտներու, եւ վերին տեսչութիւնը՝ բանաստեղծի մը:

Թանգարանն ունի նաեւ վեցերորդ բաժին մը, այն է չեղափոխական սեկտորը, ինչպէս զայն կ'անուանեն: Երկար սրահ մըն է ուր համախմբուած են՝ ազակեւոր պահարաններու մէջ կամ պատերուն վրայ՝ պատկերներ, լրագիրներ, գրքեր, զանազան առարկաներ որ կապ ունին հոկտեմբերեան սուս յեղափոխութեան եւ նոյեմբերեան Հայ յեղափոխութեան հետ:

Կուրտուրայի Տան մէջ, Թանգարանին կից, կը գտնուին, մէկ կողմը՝ Պետական Մատենադարանը, եւ Մէլքոնեան Գոնտի Գանձախոյզի գրասենեակը, եւ միւս կողմը՝ «Գրողների Տունը», որոնց վրայ պիտի խօսիմ յաջորդ յօդուածովս:

Երեւանի Պետական Թանգարանը՝ իր ճոխ ու այլազան ամբողջութեան մէջ՝ բովանդակ կովկասի մէջ շունի իր համարժէքը: Այցելեցի Թիֆլիսի վրացական Պետական Թանգարանը — ուր տեսայ պարսկական ղեղեցիկ գործեր, վրացի քանի մը տաղանդաւոր նկարիչներու շահեկան արտադրութիւններ, եւ արժէքաւոր գործեր Յովնաթանեաններու, Վանօ Խօժանկէկեանի, Թաղէսեանի եւ Շարբարձեանի, բայց Երեւանի Թանգարանին հետ համեմատութեան չի կրնայ գրուիլ: Ինձի հաւաստեցին որ Երեւանի Պետ. Թանգարանին նկարչական բաժինը Խորհ. Միութեան մէջ երրորդն է արժէքով:



Պետ. Թանգարան. Միսաք Մեծարեցի պահարանը


Շէնքը, որ բաւական ընդարձակ է, նեղ կուզայ արդէն այդ հետզհետ ճոխացող եւ ղեռ աւելի ճոխանալու սահմանուած բոլոր բաժիններուն. տեղ տեղ խճողում կը զգացուի. նկարներու ձեմելիքը շատ երկար է ու նեղ, եւ պատկերներուն հրապոյրը լուսագոյն կերպով վայելելու համար քիչ մը հեռուէն զանոնք դիտել կարելի չէ: Յուշավայրի բաժինը որ քանի մը սրահ կը բունէ, քիչ յետոյ շատ անձուկ պիտի ըլլայ՝ բովանդակելու համար ամէն ինչ որ ծրագրուած է կամ կը փափարուի ղեռ ստանալ եւ հոն ղետեղել: Զեռագրատունը, ինչպէս ըսի արդէն, շատ փոքրիկ խուց մըն է:

Երանի թէ գտնուէր մեծահարուստ Հայ մը որ ուզէր իր անունն անմահացնել՝ նուիրելով հարկ եղած գումարը որպէս զի Թան-

գարանը, ինչպէս եւ Մատենադարանը, որ ա՛լ աւելի անձուկ է պարունակելու համար իր մէկ միլիոնի մօտեցող գրքերը, իրենց արժանաւոր լայնատարած՝ ու պատշաճ բաժանումներով նոր շէնքն ունենային : Դրժուար է սակայն այդպիսի յոյս մը նենայ այս միջոցին ուր մեր բոլոր ունեւոր հայրենակիցները տնտեսական սուր տագնապէն ահագին կորուստներ ըրած ըլլալնէն կը տրտնջան : Մաղթենք որ Հայաստանի

պէտք են այդ շինութիւնը իրագործելու համար :

Սպասելով այդ բարերաստիկ օրուան, Մելքոնեան Գոնտի Գանձնաժողովը արդէն նախաձեռնութիւն մը առած է, որ պիտի նըպաստէ իրենց հետզհետէ ծանրացող բեռէն թեթեւցնելու թէ՛ Մատենադարանը եւ թէ՛ մասամբ՝ Թանգարանը, — այն է Մելքոնեան Գոնտի տարեկան 3000 ոսկի հասոյթին մէկ մասը յատկացնել հայագիտական Մատենա-



Հայաստանի Հնութեանց Պահպանութեան
Կոմիտէի Սեւանայ հնագիտական արշաւանք.
(Օձաբերդի սեպագիր արձագրութեան
Էսքամփահանումը, 1926ին) .

կառավարութիւնը ինքն իսկ՝ երկրին ճարտարարուեստին զարգացման հետեւանքով հասնի գտնելու այդ նիւթական միջոցները որ

զարանի մը շէնքին կառուցման եւ հոն փոխադրել Պետական Մատենադարանի հայագիտական՝ ինչպէս եւ կովկասագիտական եւ ա-

րեւելագիտական՝ բոլոր գրքերը ու նաև հոն համախմբել բոլոր հայերէն հին ձեռագիրները, թէ՛ այն 1500ը որ Պետ. Թանգարանին փոքրիկ խուցին մէջ զիգուած են, թէ՛ այն մօտ 8000ը որ էջմիածնի Մատենադարանին մէջ կը գտնուին: Ենթադրեալ, Թամանեան ճարտարագետին ղեկավարութեան տակ, Հայաստանի հրաբխային վարդապոյն քարով՝ սկսուած էր արդէն կառուցուիլ՝ երբ Երևան էի, ու հիմայ աւարտելու վրայ ըլլալու է: Ան շատ մօտիկ է Մանկավարժական Համալսարանին, որու աւտուցիչներն ու աշակերտները պիտի կարենան հոն հաւաքուելիք գրքերէն ու ձեռագիրներէն դիւրութեամբ օգտուիլ՝ երբ պէտք ունենան: Ուրախ եմ որ Փարիզի Հայ Տիկնանց Միութիւնը որոշեց այդ շինութեան ծախքերուն մասնակցիլ: Միութիւնը քանի մը տարի առաջ հաւաքած էր գումար մը՝ (1000 անգլ. ոսկիէն քիչ աւելի) Փարիզահայ տուն մը շինելու համար Երևանի մէջ. այդ գումարով անհնար ըլլալով բազմասնեակ մեծ տուն մը (ինչպէս է Զօկի ամերիկահայ տունը) կառուցանել, խորհուած էր Մսուր մը շինել՝ եթէ Միութիւնը շարունակէր հանգանակութիւնը եւ գումարը քիչ մը ստուարացնէր. տնտեսական տաղնապր անկարելի դարձուց այդ հանգանակութեան շարունակումը. լսելէ յետոյ իմ զեկոյցս այդ մասին, Միութեան վարչութիւնը հաճեցաւ ընդունիլ թելադրութիւնս, այն է գումարը նոր կառուցուող Մատենադարանին մէջ փարիզահայ Տիկնանց Միութեան անունով սրահի մը շինութեան յատկացնել, եւ այդ սրահն ալ հիմայ շինուած ըլլալու է արդէն: Մելքոնեան Ծօծոտի Յանձնաժողովի յօքնաջան ու կորովի քարտուղարը, Յովհ. Յակոբեան, որ մեծ եսանդով ու գիտակցութեամբ կը վարէ այդ Յանձնաժողովի բազմաձեւ գործունէութիւնը եւ որուն կը սպարտինք նաև այդ Մատենադարանի հաստատման գաղտնաբերը, կը փափաքի որ արտասահմանէն պողպատեայ դարակներ

նուիրուին այդ Մատենադարանին, որպէս զի անոնց մէջ ամփոփուին — ինչպէս եւրոպական մեծ մատենադարաններուն մէջ —, հրդեհի վտանգին դէմ ընդ միշտ պաշտպանուած մնալու համար, թանկագին ձեռագիրներն ու հարուստ գրքերը: Յակոբեան կը փափաքի նաև հիմնել այդ Մատենադարանին մէջ տըպարան մը, հայագիտական գրքերու տպագրութեան միայն յատկացուած. Պետական մեծ տպարանը այնքան ծանրաբեռնուած է որ շատ մը գործեր երկար սպասել ստիպուած են մինչև իրենց կարգը գայ. այդպէսով հայագիտական աշխատութիւնները աւելի շուտ լոյս պիտի կարենային տեսնել: Տպարանը հիմնելու համար ուրիշ բանի պէտք չկայ բայց եթէ մեծ ու փոքր երկու մամուլի, մօտ 5-600 ոսկիի ծախք մը. մնացեալը հոն կը ճարեն: Պողպատեայ դարակներուն համար, որ բաւական բազմաթիւ պէտք է ըլլան, քիչ մ'աւելի մեծ գումարի պէտք կայ, բայց կարելի է դանոնք մաս առ մաս զրկել: Դիմումներ եղան թէ՛ դարակներուն եւ թէ՛ երկու մամուլին համար՝ ունեւոր հայրենակիցներու մօտ, բայց առանց արդիւնքի. այս անիծեալ անվերջ տաղնապր քսակները ամուր փակելու կը ստիպէ նոյն իսկ անոնք որ ուրիշ ատեն սիրով պիտի ուղէին ընդ առաջ երթալ այսպիսի խնդրանքներու, ու ոմանց ալ թերեւս իրր պատրուակ կը ծառայէ իրենց անտարբերութիւնը կամ ժլատութիւնը սքօղելու: Երանի թէ գտնուին այս տողերը կարդացողներուն մէջ ազգասէր անձնաւորութիւններ, որ ըմբռնեն կարեւորութիւնը այս գործին եւ տաղնապր արհամարհելով՝ յանձն առնեն նիւթական զոհողութիւնը (որ համեստ ալ է ներկայ պարագային) եւ նուիրեն այդ Մելքոնեան նորակառոյց Մատենադարանին պողպատեայ դարակներ որ իրենց անունով հոն պիտի զետեղուին եւ այդ Մատենադարանին մէջ հիմնուելիք տպարանին ընծայեն պէտք եղած երկու տպագրական մեքենաները: Ատով մեր

հայրենիքի մշակութային գործին կարևոր ծառայութիւն մը մատուցած պիտի ըլլան:

Ժողովուրդին հետաքրքրութիւնը մեծ է Թանգարանին հանդէպ: Ամէն անգամ որ դայի հոն, այցելուներ դտայ բոլոր բաժիններուն մէջ: Իսկ «հանգստեան օրերուն» խուռն բաղմութիւն է որ կուգայ այցելել Թանգարանը, եւ հաճոյքով կը դիտէի որ այցելուները, ամէն տարիքէ, բայց մեծ մասամբ երիտասարդներ, ինչքան ամփոփուած, ուշադիր, լուրջ ձեւով կանգ կ'առնէին, մասնա-

ւորապէս հայ մտաւորականներու յուշավայրի պատկառազգու բաժնին մէջ եւ երկարօրէն կը դիտէին մշակութային զանձերը, կամ հայ մտաւոր կեանքի երէկուան ու այսօրուան յիշատակները որ հոն համախմբուած են:

Գպրոցներ շատ կան Երեւան, ու շատ տեսակի, մին միւսէն օգտակար, բայց ամենէն հրահանգիչ ու ոգեւորիչ գպրոցը՝ այդ Թանգարանն է:

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ